

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տպածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

8697

ՎԻՐԳԻԼԻԱՆԻ

# ՀԱՎՈՒԹԱԿԱՆՔ

ԲԵԱԳՐԻՆ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ ԱՐՍԵՆ ԴԱԶԱՐՈՍ ԴԱԶԻԿԵԱՆ

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԵՆԵՏԻԿ

Ա. Դ. Զ. Ա. Բ. Տ. Պ. Մ. Ի. Թ. Ա. Ր. Ե. Ա. Ն

1925

87

4-68

JUL 2011

ԹԱՐԳՄԱՆՉԻՆ ԳՈՐԾԵՐԻ

Հայկական Նոր Մատեմագիստութիւն (Ա. Բատոր Ա. - Մ.)	ֆր.
Հայ լեզուի ուղղագրութեան դասեր։ Տպ.	60 —
1923 . . . . .	5 —

ԳՐԱԲԱՐ

Հատընթիր Քերթուածք. — Քարմէն Սիւ- վայի. Տպ. 1898 . . . . .	7 —
Հատընթիր Քերթուածք. — Յակոբայ Լէռ- բարտեայ. Տպ. 1898 . . . . .	3 —
Ղողոթիւն. — Վիկորիա Աղանուրի. Տպ. 1896 . . . . .	— —
Մահ Արթուրոյ. — Թէմմիսոնի	1 —

ԱՇԽԱՐՀԱԲՈՐ

Նուեր Մամկանց. Տպ. 1897 . . . . .	1 —
Դաստիարակութիւն անձին. — Ճօմ Պէքրի. Տպ. 1902 . . . . .	2 —
Վիսկակներ. Տպ. 1909 . . . . .	2 —
Թ. Վամանդեցոյն ոսկեղաւեան սխալները. Դասույ եւ իր երկու թարգմանիչները. Կ. Պոլիս . . . . .	— —
Երգիծաբանութիւն Արուեստի անկման վրայ. Զ. Ա. Գամմէլ. (բնագրով). Տպ. 1923 . . . . .	3 —
Ֆրանսուա Գորէ. — Գարբիթներու Գոր- ծադուլը. Բ տիպ. . . . .	1 —

Հ. Յ. Խաչատրյան

ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԿ

ԳՐԱԴԱՐԱՆ

ST. NERSES SHNORHALI

L I B R A R Y

ARMENIAN PRELACY

ՎԻՐԳԻԼԻՈՆԻ

Հ Ա Վ Ա Խ Ա Կ Ո Ն Ք

Հ. Խաչատրյան

8697

Վ 18. Օ 9  
1925

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ

ՀԱՎՈՒԱԿԱՆՔ

ԲԱԱԳՐԵՆ ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ ԱՐՍԽՆ ՂԱԶԱՐՈՍ ՂԱԶԻԿԵԱՆ

ՔԵՐԹՈՂԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՈՐ Խ ՅԵ Ո Պ Ե Ո Յ Յ Յ Յ

իգ.



M. KASHMARIAN

ՎԵՆԵՏԻԿ

Ս. Պ. Ա. Ջ. Ա. Ռ. , ՏՊ. ՄԻՒԹՈՒԵԱՆ

1925


ԱՐԱՋԻՆ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

ՏԻՏԻՐՈՅ

Նրբ չոկտափանոս կայսրը կրեմոնայի և Մամ-  
տուայի արտերը միմաւուց օօրքերուն բաժնեց  
իր մրցանակ, ուրիշներու հետ գիրզիլթ ալ կոր-  
սրցուց իր փորիկ ածուն և վուարուհցաւ իր  
տութէն. Բայց ըստայսկանով Պոլիխոնի՛ որ այն  
ատեն մոյթ գաւառին մէջ կը գեզերէր՝ չոռմ զո-  
լով Վիրզիլ՝ յանձնեց գայն Մեկենասի, և վերջ-  
նոյս միջոցաւ ճանչցուելով կայսրէ՛ ստացաւ  
կորսրցուցածը. Արդ այս առաջին նովուերգու-  
թեան մէջ կը զովէ չոկտափանոս կայսրը, չոռմը,  
իր բախուց, և կ'աւաղէ Մամտուացոց աղէարք.  
Տիտիրոս կը մերկայացնէ Վիրզիլը, իսկ Մելի-  
րէոս՝ Մամտուացիները,

ՄԵԼԻՐԷՈՍ

Տիտիրէ, գուն լայնատարած փիճիին  
Յարկին ներքեւ նստած՝ նրբին եղէզով  
Կ'եղանակիս վայրի Մուսան. հայրենի  
Մենք սահմաններն ու քաղցր արտերը թողած  
Հայրենիքէն կը փախչինք. գնւն, Տիտիրէ,  
Շուքը փոռւեր՝ կ'ուսուցանես գեղազէ՛  
Ամարիլի անունն հնչել ծառերուն:



ՏԵՏԵՐՈՒ

ՄԵԼԻԲԵԼ, այս անդորրանքը մեզի  
Աստուած<sup>1</sup> որւաւ, վասըն զի ան պիտի միշտ  
ինձի աստուած ըլլայ. բագինը անոր  
Մոէզ պիտի մեր բակէն գառնուկ մ'ոռողէ;  
Ան որւաւ թոյլ թափառել իմ եզներու,  
Եւ ինձ ուզածս երգել զեղջուկ եղէզով:

ՄԵԼԻԲԵԼՈՒ

Զեմ նախանձիր, կը գարմանամ մանաւանդ.  
Երբ համօրէն արտերն իրար են անցեր:  
Տըխուր ճեպով այծերն ահա կը տանիմ,  
Ա՛ս, Տիտիրէ, դժուարաւ ճեսըս առած,  
Որ ձագտելով արքակաղնեաց միջեւ խիտ  
Երկուորեակներ՝ յոյսն հօտին, ոհ, թողլըքց  
Մերկ ամայի ժայսին վրայ: Այս աղէտն  
Յաճախ ինձ, ոհ, որքան մորով կոյր էր,  
Ես կը յիշեմ գուժեց կայսին շանթահար,  
Դժոնէ ազուաւն յաճախ կոընչեց զոգաւոր  
Սըլոցիէն. բայց սակայն գոն, Տիտիրէ,  
Ըսէ ինձի թէ ովէ քու այն աստուածն:

ՏԵՏԵՐՈՒ

ՄԵԼԻԲԵԼ, բաղաքն՝ որուն Հոռմ կ'ըսէն  
Կը կարծէի անմիտըս ես համանման  
Այս մերինին, ուր սովոր ենք հովիւներու

1. Օդոսոսը աստուած կը կոչէ՝ թէեւ զեռ աստուած  
ծական պաշտօն չըր ասած: Այս շնթանքը թերեւս նե-  
րելի է Վերզիլի, զի Օդոսոս իր բարերարն էր:

Ոչխարներուն զեռածինները բերել:  
Ինչպէս լակուր զիտէի նըման շան,  
Եւ ուլը մօրն. ինչպէս սովոր էի ես  
Մեծերուն ճետ համեմատել փոքրիկներն:  
Եւ սակայն այս բաղաքն այնքան զլուխը վեր  
Կը բարձրացնէ ուրիշներու մէջ՝ որքան  
Կոճին ճապուկ ուսիներու մէջ՝ իրենն:

ՄԵԼԻԲԵԼՈՒ

Եւ ինչ զրդեց քեզ այդքան Հոռմ ուսնելու:

ՏԵՏԵՐՈՒ

Ոզասութիւն, որ թէեւ ուշ՝ եւ սակայն  
Հաչու ակնարկեց գազաշոտիս, երբ վաղ իսկ  
Ածիլուելու՛ կ'իյնային վար ներմտկներ<sup>1</sup>.  
Բայց ակնարկեց, եւ հասաւ շատ ատեն վերջ,  
Յորմէհնեւ զիս թողլըքց Գալատէ  
Եւ կը զրաւէ Ամարիլլիս. զի ցորչափ  
Զիս կը գրաւէր Գալատէ՛ չեմ ուրանար՝  
Զըկար ոչ յոյս ազատութեան, ոչ խընամք  
Պալսրէի, իմ զատիթներէս ելլէին  
Թէեւ զոհեր շատ, եւ պարարտ մաճառակ  
Ապաշնորհ բաղքին համար մակարդուէր.  
Չեռքս տուն չէր դառնար պղինձով երբեք լի:

ՄԵԼԻԲԵԼՈՒ

Զարմանք էր ինձ, Ամարիլլեակ, թէ ինչո՞ւ  
Տըխուր ճայնով կը կանչէիր աստուածներն.

1. Խնքընըր ծեր կը կեղծէ, որ երիտասարդ էր, ու-  
րացիսաւ սորուկները չին կրնար ազատութիւն սուանալ՝  
առանց աշխատութեան և բազմամեայ ծառայութեան:

Որու համար կը պահէիր ոստերէն  
Կախ պըսուղներն՝ երբ քացակայ էր Տիտիր:  
Կը կանչէին քեզ շոճիներն իսկ, Տիտիր,  
Քեզ աղբիրներն ինքնին, ինքնին այս ծառերն:

### ՏԵՏԵՐՈՍ

Ի՞նչ կրնայի ընել, հընար չէր ինծի  
Ըստըրկութիւնը մերկանալ այլապէս,  
Եւ ոչ այլուր աստուածներն հաշտ ինձ գործել:  
Մելիբէտ, տեսայ հոն այն պատանեակն  
Որուն ամէն տարի կրկին վեցեակ օր  
Մեր բազինները կը ծըսան, հոն ինծի  
Ազաջողիս ինք նախ տրւաւ պատասխան.  
Տըղաք, եզիերն արածեցէք<sup>1</sup> զերդ առաջ  
Կ'արածէիք, թողէք ցուլերը մեծնան:

### ՄԵԼԻԲԵԼՈՍ

Երջանիկ ծեր, արտերդ արդ քեզ պիտի մասն  
Եւ շատ իսկ լայն ու լիր, ժայռեր թէեւ մերկ  
Ուեղտիւր տղմուտ կնինով ծածկեն արօտներն:  
Թող անընդել ճարակներու չըդպչի  
Սաղմանոփիկ խաչնը, եւ ախտերը ժանտկէն  
Դրացւոյն հօտին չըվարակեն ձագուղներն:  
Երջանիկ ծեր, գուն հոս ծանօթ զետերու<sup>2</sup>  
Միջեւ եւ սուրբ աղբիրներու վայելես  
Պիտի զով շուք. սահմանակից առկէ ցանկն՝  
Ուր կը պարեն Հիբեան<sup>3</sup> մեղուք՝ ծըծելով

1. Մինկիոս եւ Պազոս (Բոյ).  
2. Հիբեան գուտան Սիկիւլոյ, ուր մեղուներն աղնիւ  
մեղը կը պատրաստէն:

Ուսիներուն ծաղիկը՝ մեղմ բզիւնով  
Քունի հրաւէր պիտի կարդայ միշտ քեզի:  
Անկէ պիտի ձայնը ձրգէ հովերուն  
Տերեւաքաղը ժայռին աակ բարձրաբերձ.  
Եւ ոչ սակայն աղաւնիները կերկեր  
Զոր կը խնամիս, եւ ոչ տատրակը երբեք  
Պիտի լըսէ հեծքն երկնաբերձ կնձնիէն:

### ՏԵՏԵՐՈՍ

Ուրեմըն նախ եղջերուները թեթեւ  
Պիտ' արածին եթերն ի վեր, եւ ծովերն  
Ակունք թափեն ձկները մերկ՝ հոլանի.  
Բընիկ իրենց սահմաններէն արտալած՝  
Պարթեւը նախ պիտի խըմէ Արարիօ<sup>1</sup>,  
Եւ կամ Գերմանը Տիգրիս՝ քան մեր սրտէն  
Սահի երթայ պատանույն դէմքը երբեք:

### ՄԵԼԻԲԵԼՈՍ

Իսկ մենք տոկէ ոմանք պիտի Ափրիկէ՛  
Երթանք երաշտ, եւ ուրիշներ Սկիւթիա  
Եւ սըրբնթաց Կրետեան Ովաքս<sup>2</sup>, կամ բոլոր  
Տիեզերէն տարաշխարհնիկ եւ անջատ  
Բրիտանիա, եւ պիտի հնար չըլլաջ ինձ  
Շատ տարիներ ենք սահմաններն հայրենի  
Եւ աղքատին հիւղիս զմբեթը սիզուտ  
Հունձքերէ վերջ տեսնել, տեսնել պետութիւնս  
Հիացումով, ու զօրականը ժըպիրէ  
Պիտ' ունենայ բարեմըշակ այս դաշտերն,

1. Արարիս զետ Ֆիրանսայի:  
2. Բաղաց եւ զետ Արետէի մէջ:

Խոհեմն այս հունձքերն, ահա թէ ուր պառակտումն  
Առաւ ուարաւ քաղաքացիքը թշուառ.  
Ահա որոնց համար ըրինք վարուցան:  
Արդ պատկինէ, Սելիբէէ, տանձիներն,  
Որթերուն կարգ զիր. զբնա, ուլ երջանիկ  
Երբեմն իմ հօս, զացէք այծեր: Ոչ եւս այլ,  
Ոչ եւս ձեզ՝ զալարագեղ այրի մէջ  
Ընկողմանած՝ պիտի տեսնեմ հեռուէն  
Փըշուտ ժայռէն կախ, ալ պիտի չերգեմ երգ.  
Ոչ եւս ինէ արածուած դուք, իմ այծեր,  
Դաղկաւէտ սինձն ու դառն ուսին ճարակէք:

## ՏԵՏՐՈՍ

Բայց այս զիշեր կրնաս հոս քովը հանգչիւ  
Սաղարթներու վըրայ զալար, հասուն միրզ'  
Հագանակներ ունիմ քնքուշ, եւ մածուն  
Յորդառատ, վաղ իսկ հեռուէն կը ծըխան  
Ենքերուն բարձըր կատարներն, ու կ'իջնեն  
Երկնաբերձիկ լեռներէն մեծ ըստուերներ:



## ԵՐԿՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

## ԱԼԵՔՍԻՍ

Մեկմիջներէն ուստիք կը կարծիմ որ վիրզին  
նու նորկայացուած ըլլայ նորիզոն անունով,  
Կ'ըսեն թէ Ալեքսիս Մեկմասի մէկ զերին էր,  
զոր վիրզիլ կ'ուզէք մարզիլ զիտութհանց և զր-  
պրութհանց մէջ, և որ մերժեց իր զասերք: Մեր  
կարծիրով վիրզիլի նպատակն նոս նմանիլ է  
թէոկրատէսի ամենէն զեղիցիկ նովութեզութիւն-  
ներէն մէկում Ալեքսով: Յայն քերթողին մէջ ա-  
ւելի իիբը կայ քան լատինին. կայ թիրեւ նահի  
աւելի՛ բնականութիւն և փափկութիւն. բայց  
վիրզիլ միշտ կը զերազանց թէոկրատէսի մամ-  
րամասնութհանց կատարելութեամբ:

Ոիրովն հովիւը կորիգոն կը մըխար  
Զինազագեղ Ալեքսիսի, որ հեշտանքն  
Էր իր տիրոջ, եւ չունէր բնաւ յոյսի տեղ:  
Միայն կ'երթար անտառն բատէպ թաւամուր  
Փիճիներու՝ ըստուերամած ծայրերով.  
Եւ հոն մենիկ մնջիկ ի զուր լեռներուն  
Ուսմասառներուն կ'ուզէք անկարգ այս բոլորն.  
Անզութ Ալեքս, երգերուս չե՞ս ըներ փոյթ,  
Ու չե՞ս ինծի ողորմիր, զիս կը ստիպիս

Դուն որ մեսնիմ ուրեմն ես: Աւասիկ  
Գառնիրը զով կը վայելեն հովանի.  
Ահա կանաչ մողէզներուն թարբուոց  
Կ'ըլլան թուփերը, եւ թեստիլ բորբ տօմէն  
Վաստակարեկ արտուններուն կը լիսու  
Անուշանու խոտեր՝ խոտոր եւ ծոթքին:  
Մինչ ի խնդիր եմ արդ ես քու հնափերուդ,  
Արեգակն տակ բացակէզ կը ճարնեն  
Ճըպուռներն հնարս թուփերուն մէջ կերկեր:  
Աւելի լաւ չէ՞ հանդուրժել դըմընդակ  
Սրտմըտութեան՝ ւամբարհաւաճ ձանձրոյթին  
Ամարիլլի եւ Մենալկայ. թէպէտ ան  
Սիւաթորմի, եւ թէպէտ դուն ըսպիտակ:  
Մի շատ գոյնի վուահանար՝ գեղանի  
Դու պատաննակ. բարձունեաները պայծառ  
Կ'արհամարհուն, կը քաղուին սեւ յակինթներն:  
Աւերսիս, զիս կ'արհամարհես, եւ ոչ իսկ  
Կը հարցընես թէ ով եմ ես, ի՞նչ հարուստ  
Ոչխարներով, ի՞նչ ձիւնաթոյր կաթով ճոխ:  
Հազար զառներս կը թափարին Սիկուլեան  
Լեռներուն վրայ. ինձ չի պակսիր կաթ դալար  
Ոչ ամառուան տօթին՝ ձմբան ոչ ցորսին:  
Կ'երգեմ այն երգը՝ զոր գիրկեանն Ամիիսն՝  
Ակուական Արակինթի մէջ կ'երգեր  
Պամարներուն ի կոչ: Զեմ՞ այնքան տըգեղ.  
Ինքինքը քիչ առաջ ծովափը տեսայ

1. Ամփիսն որդի Արամազզի եւ Անախոպէի: Կ'ըսէին  
բանառուղծները թէ Ապորոնէն ոսկի բնար մը լնդուներ  
եր, որուն ձայնով շնորհ թիրէ բաղաբը: Ամփիսն Դիր-  
կեան կը կոչուի՛ Դիրկէլն, որ Բնովախոյ աղբիր եր՝  
թերէի մօտ:

Երբ ծովս անծուփ էր հովերէ. դաւաւոր  
Ունենալով քեզ՝ չեմ վախնար Գափնիսէն,  
Եթէ երբեք պատկերը չի խօսիր սուտ:  
Ուր էր յանկարծ ախորժելի քեզ ըլլար  
Հետքս բնակիլ անփառունակ խրճիթի  
Ու քեզ խոտան արտերու մէջ, եւ զարնել  
Եղջերուներ, եւ հօրաններն այժերու  
Կանանչ ցուպով քըշել տանիլ գէպ արօտ.  
Եւ մըցակից Պանի՛ երգով անտաներն  
Հնչեցնէինք. Պանի՛ որ նախ սորվեցոց  
Կըցել մոմով շատ եղէզներ. Պանն ինքնին  
Խօնամարկուն ոչխարներուն եւ հովուն:  
Ու գուն շրթներզ եղէզով մաշելուզ  
Չըզջայիր պիտի, եւ ի՞նչ բան մընաց  
Որ Ամինուաս չընէր ասոնք սորվելու:  
Եօթնեակ մ'անզոյդ ծըզոտներէ յօրինուած  
Սըրինզ մ'ունիմ, զոր պարզեց Գամհուաս  
Երբեմըն ինձ, եւ ըստ իր մեռնելուն.  
Դուն արդ երկրորդ կը ժառանգես ատիկա:  
Ըստ Դամին, նախանձեցաւ խօլ Ամինու:  
Բաց ասկէ՛ ես ունիմ երկու հաւա այժեամ,  
Զոր ձորին մէջ զըսայ՝ եւ ոչ անվըտանգ,  
Որոնց մորթերը նոր ճերմակ կը խայժին,  
Ուամէն օր զոյգ ծիծերն ի ծուծ կը սպառէն  
Մաքին. քեզ է որ զանոնք կը պահեմ:  
Թեստիլ վաղոնց է կ'աղաչէ որ ամնէ  
Զանոնք քովէս, եւ պիտ' հաօնի վափագին,  
Վասըն զի մեր նուէրներն անարգ են քեզի:

1. Պան շննական և չովաւական իրերու վերակացու  
քիր, որ անհաւասար եղէզներէ սորվեցոց որինզ կազմել:

Ո՞վ գեղեցիկ պատանեակ, հոս եկուր, հոս,  
Յաւերժհարսներն ահա քեզի կը բերեն  
Շուշաններ լի սակառներով. ջինջ՝ Կայիս  
Քաղելով քեզ համար տժգոյն շահպուրակ  
Եւ բարձրաբերձ կակաչ՝ անոնց կը խառնէ  
Բուրեան ծաղիկն անեթոնի եւ նարգէս,  
Եւ զուգելով գարիսենի եւ ուրիշ  
Անուշանու խոտեր անոնց՝ կ'երգունէ  
Վաղինակով ոսկի յակինթը քնորու:  
Խոկ ես քեզ գիրգ աղուամազով սերկելի  
Պիտի քաղեմ ճերմակ, նոյնակէս շագանակ՝  
Զոր կը սիրէր իմս Ամարիլ, աւելցնեմ  
Պիտի նաեւ չէկ շլորներ, այս միրգն ալ  
Ինչո՞ւ քենէ չըյարգեւէր. ձեզ եւս, ով  
Սարդենիներ, պիտի կարեմ, եւ դրացի  
Քեզ մրտենիդ, որ իրարու մօտ գրուած  
Անուշ հոտերը ձեր խառնէք իրարու:  
Ցիմար ես զուն, ով կորիգոն. Ալեքսիս  
Քու նըւէրները կ'անարգէ. նըւէրով  
Հարկ եթէ Ալար մրցիլ՝ Յոլասը քեզի  
Տեղիք պիտի չըտար բընաւ: Աւաղ ինձ,  
Ի՞նչ է որ հէքս ինծի համար կը մաղթեմ:  
Շըւար՝ շլմոր՝ ծաղիկներուս վրայ խորշակ  
Արձակեցի, ւաղբւրներուս մէջ ջինջ՝ կինձ:  
Ա՞հ, զուն որմէ՞ կը փախչիս, ով մրտաժափ.  
Պարիսն<sup>1</sup> ինքնին դարդանածին, ասուածներն  
Ինքնին եղան անտառաբնակ. թող Պալլաս<sup>2</sup>

1. Պարիս որդի Պրիամու եւ Հեկարէի:

2. Պալլաս Աթենաս կառափնածին զուսար Այրամազդի, ովք արուեստներու և հնարագէտ շինութեանց:

Ինք իւրակերու իր գդեակին բնակի մէջ.  
Գեր քան ամէն ինչ համելի թող ըլլան  
Մեզ անտառներն: Ամեհաշունչ առիւծն էզ  
Կը հալածէ զայլը, եւ զայլն ինքը՝ այծն.  
Խոկ կորիգոնն՝ Ալեքսիս՝ քեզ կը փնտոէ.  
Անձնիւր որ իր ցանկութենէն կը տարուի:  
Նայէ, արօրն ես կը բերեն երինչներն  
Արձակ լուծով, եւ արեւակն իր էջքին  
Անզո սառւերները կը կրկնէ. եւ սակայն  
Կը սոչորէ սէ՛րը զիս. ի՞նչ միրաւի  
Սահման կրնայ զրուիլ սիրոյ բոցերուն:  
Ա՞ն, կորիգոն, կորիգոն, ի՞նչ խօլութիւն  
Տիրեց քեզի, թաւ նշդարին վրայ այզիդ  
Կը մընայ կէս յօտուած. ինչո՞ւ մանաւանդ  
Չես պարապիր ողորով կամ թէ ճապուկ  
Կնիւնով հիւտել բաներ մը գէթ, որոնց պէտք  
Ունի գեղջուկն. եթէ ասի կը խոտէ  
Քեզ՝ զուն պիտի զտնես ուրիշ Ալեքսիս:



## ԵՐԵՐԴԻ ՀԱՎԱԼԵՐԳՈՒԹԻՒՆ

### ՊԱԼԵՄՈՆ

Նորի բանավէճ Մեմալկաս և գամետաս հովիւնիւնիքուն իրարուն նիտ, և ապա մրցանք երզի, յիտ որու վճիռ գալեմոնի: Այս երզը գատաւորէն տուա իր աթունքը, և կը կարծուի որ Գամետասը պիրզիլիոսն ըլլայ, և Մեմալկաս՝ իր նախամձորդ միրէն մին:

Մեմալկաս, Գամետաս, Պալեմոն

### ՄԵԽԱԼԿԱՍ

Այս հօտն՝ ըսէ՛ ինձ, Գամետաս, որու է,  
Մելիբէի՞:

### ԳԱՄԵՏԱՍ

Ոչ, Եգոնինն է, Եգոն  
Քըշիկ մ'առաջ էր որ յանձնեց զայն ինծի:

### ՄԵԽԱԼԿԱՍ

Ով ոչխարներ, թշուառական դու միշտ հօտ,  
Մինչդեռ նա ինք կը դարպասէ Նեկրան,  
Հովուալկանք



2840-2011

Որ մի գուցէ քան զինքը զիս նախրնորէ:  
Ժամը երկու անգամ հովիւն այս օտար  
կը կըթէ հօտը քամնելով մաքիներն  
Եւ զողնալով զառներէն կաթն իրենց մօր:

### ԴԱՄՆԵՍԱՅ

Եւ սակայն այդ բաները գուն զգուշացիր  
Մեզադրելէ մարդերուն շատ խսութեամբ:  
Գիտենք թէ ո՞վ զգենք... խոյերը ծուռ ծուռ  
Կը նայեին<sup>1</sup>... և թէ ինչ սուրբ տեղույ մէջ:  
Բայց ժպտեցան Յաւերժարսները ներող:

### ՄԵՆԱԼԻԱՅ

Ժպտեցան այն ատեն կարծեմ՝ երբ տեսան  
Որ Միկոնի այգին, տունկերը մատաղ  
Կը կորէի ես ժանուածուտ մանզաղով:

### ԴԱՄՆԵՏԱՅ

Կամ թէ զառամ փիճիներուն քովի հոս դուն  
Երբոր աղեղը Դափնիսի փշրեցիր  
Ու սըլաքները, չարաշութ Մհնալկաս,  
Անոնց տրզուն երբ ձօն տրուիլը տեսար,  
Ու ցաւեցար, եւ թէ կերպով մ'անոր գուն  
Չըզործէիր վընաս՝ պիտի մեսնէիր:

### ՄԵՆԱԼԻԱՅ

Ի՞նչ ընէին տէրերն երբ լիբը ծառաներն  
Այդ աստիճան կը յանդգնին. վատշլէր,  
1. Կախանձելով իրը թէ անոնց ասվանըներուն

Գեղ չըտեսայ ես երբ դաւով՝ զողունի  
Դամոնի այծը թացուցիր, Լիկիսկան  
Մինչ կը հաջէր ուժգին. ու երբ պոռացի  
Թէ գողը ո՞ւր կը խուսէ, օ՞ն, Տիտիրէ,  
Հօտը կանչէ հաւաքէ, զոն արդէն իսկ  
Պրառներուն ետեն էիր՝ թափթաքուր:

### ԴԱՄՆԵՏԱՅ

Ո՞ն յաղթըւած երգի մէջ՝ ինձ պէտք չէ՞ր տալ  
Այծը որուն արժանացած էր սըրինզս  
Իր երգերով. զիտցիր եթէ չես զիտեր  
Որ իմ էր այն այծն, և Դամոնն ինք ինծի  
Զէր ժխտեր զայն, բայց կ'ըսէր չեմ կրնար տալ:

### ՄԵՆԱԼԻԱՅ

Դուն յաղթեցիր անոր երգի մէջ, բայց գուն  
Ե՞րբ մոմակուռ սըրինզ երբեք ունեցար,  
Տըգէտ, սովոր չէի՞ր միթէ գոհներում  
Ճըշող ծիղով խեղնուկ երգեր բըգաւել:

### ԴԱՄՆԵՏԱՅ

Կ'ուղէս արդ գուն, որ մենք կարգաւ երկուքնիս  
Մրցման ելենք. ես կը զընեմ այս երինջն՝  
Որպէս զի մի գուցէ մերժես. կը կթուի  
Երկու հեղ, զնյա հորթի ալ կաթ կը չայրէ.  
Գուն ինչ զրաւով ըսէ մըցիս պիտի հետո:

### ՄԵՆԱԼԻԱՅ

Հօտէս կճղակ մ'անգամ զըրաւ զընել ես  
Զեմ յանդգնիր. վատըն զի հայր ունիմ տունն

Ու ժանու մօրու, որոնք երկուքը մէկանց  
Օրը երկու հեզ կը թըւեն ոչխարներն,  
Եւ մին՝ այծերն, իսկ ինչ որ դու իսկ ինքնին  
Պիտ' համարիս շատ աւելի մեծարժէք,  
Որովհետեւ անմըսանալ կը հաճիս,  
Պիտի գընեմ երկու փիճեայ բաժակներ,  
Գործ քանդակուած Ալկիմէդոն ձարտարէն.  
Որոնց կողին վըրայ այգի մը ճապուկ  
Կը ցանէ իր ճախարակեայ ողկոյզներն  
Ու կը ծածկէ զանոնք զունատ բալեզով:  
Մէջտեղը կան երկու դէմքեր, մին կոնոն<sup>1</sup>,  
Իսկ միւսը ով, որ կարկինով զրծեց գունոտն  
Ամբողջ մարդոց, որն է հունձրի եղանակն  
Եւ եզողն երե պիտի ծըռի: Ես անոնց  
Տակաւին չեմ իսկ գացուցած իմ շրթներս,  
Այլ փականքի տակ կը մընան պահեստի:

## ԴԱՄԵՑԱՅ

Նոյն Ալկիմէդ մեզ ալ շինեց զոյգ բաժակ  
Գիրգ ականթով գրուագելով շուրջ անկղերն,  
Որփեւս<sup>2</sup> մէջտեղն, եւ անտառներն ետեւէն:  
Եւ գեռ անոնց չեմ գացուցած իմ շրթներս,  
Այլ փականքի տակ կը մընան պահեստի:  
Եթէ նայիս երինչիս՝ ոչ մէկ պատճառ  
Չըկայ որ դուն դրուատես քու բաժակներդ:

1. Առանցի մեծանուն աստղաբաշխ: — Միւսը՝ կը  
Բուք Աստմոս կամ Հեսիանոս, և կամ Արքինդէս:
2. Որփես կամ Որփես որդի Ապողոնի՝ քննորով  
անտառները կը բաւեցընէր, գտները կ'ունակառէր, և  
գաղանները կը զգնացնէր:

## ՍԵՎՈՎՈՅՈՒՅ

Այսօր փախուստ չըկայ քեզի, պիտի գամ'  
Ուր ալ կանչես, ան որ կու գայ՝ մեզի թող  
Մըտիկ ընէ, ահաւասիկ Պալեմոն:  
Այնայէս ընեմ պիտի որ դուն տակէ վերջ  
Ոչ մէկուն սիրու ընես երզի ձայն տալու:

## ԴԱՄԵՑԱՅ

Օն, ըսկրօէ ուրեմն, ունիս եթէ բան.  
Իմ կողմէս ոչ մի յապաղում. ոչ ոքէ  
Զեմ խուսափիր. միայն դուն, ով Պալեմոն,  
Ուշի ուշով ունկնդրէ մեր երգերուն.  
Ոնանկ չնչին՝ անկարեւոր իր մը չէ:

## ԳՈԼԵՄՈՒՆ

Ծոէք, զի մենք քնքուշ խոտին վրայ ահա  
Կոտեր ենք. արդ կ'երկնեն արտերն համօրէն,  
Կ'երկնեն ծառերն արդ համօրէն, կը հազնի  
Տերեւ անտառն, ամենազել՝ արդ տարին.  
Օն ըսկրօէ յամենուս, դուն Սենալկաս  
Կրցէ՛ իրմէ վերջ, փոխն ի փոխ երգեցէք,  
Փոփոխ երգերը կը սիրեն կամենայք:

## ԴԱՄԵՑԱՅ

Զեւսէն սկըսինք, Մըւսաներ, լի՛ է Զեւսով  
Ամէն ինչ. ինք պաղաբերիշ դաշտերուն,  
Իրեն է հոգն ու խընամն իմ երգերուս:

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Փերոսն<sup>1</sup> ալ զիս կը սիրէ. միշտ Փերոսի  
Ունիմ ձօն սարգ՝ բոսրագեղ եւ յակինթ :

## ԳԱՐՄԵՏԱՅՈՒ

Ստահակ գստրիկը Գալատէ կը նետէ  
ինծի խնծոր, եւ ուռեստան կը փախչէ,  
Բայց կը տեմչայ որ տեսնըլի նախապէս :

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Խակ Ամինտաս՝ իմ բոցըս՝ ինձ կ'երեւայ  
ինքնայօժար, այնպէս որ չէ Դելիան<sup>2</sup>  
Անզամ իրեն չափ ծանօթ մեր շուներուն :

## ԳԱՐՄԵՏԱՅՈՒ

Նըւէրներ եմ պահեր ես իմ Աստղիկիս<sup>3</sup>,  
Վասըն զի ես իսկ դիտեցի անձամբ տեղն  
Ուր բոյն են դրեր աղաւնիներն օդաչու :

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Պատանիին զրկեցի ինչ որ կրցայ,  
Տասն ոսկեզոյն խնծոր, զոր ես քաղեցի  
Վայրի ծառէն, պիտի զրկեմ նոյնչափ վաղն :

1. Փերոս՝ Ապոգան և արեգակն:

2. Դելիա՝ Արտհմիս կամ լուսերն, զիցուշի որսոց և  
ինամակալ շուներուն։ Այս Դելիան Մենալկասի պղա-  
խինը կը համարին ումանք :

3. Պատանա իր սիրուհին Աստղիկ կը կոչէ։

## ԳԱՐՄԵՏԱՅՈՒ

Ո՞հ, քանի հեղ եւ ինչ խօսքեր ըստ մեզ  
Գալատէա, հովեր, դուք մաս մ'անոնցմէ  
Աստուածներուն ականջներուն հասցուցէր :

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Ամինու, ինձ ինչ օգուտ թէ չես զիս ատեր  
Արտովդ, եթէ մինչ գուն կինծեր կը վանես,  
Կ'ըլլամ ես ինքըս պահապան վարմերուն :

## ԳԱՐՄԵՏԱՅՈՒ

Նընած օրս է, Յոլաս<sup>1</sup>, Փելլիսոն ինձ զրկէ.  
Եւ բերքերուն համար երկրի երըոր ես  
Երինչ մը զոհ ընեմ՝ զու ինքըդ եկուր :

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Փիլիսը ես ամենէն շատ կը սիրեմ,  
Յոլաս, զի երբ հրաժեշտ առի՝ պրատասւց,  
Եւ ինձ ըստ երկայն երկայն գնա բարի,  
Գնա բարի, ով իմ զեղեցիկ Անալկաս :

## ԳԱՐՄԵՏԱՅՈՒ

Գայլն հօտերուն է զըժպբնի, աեղտարափն՝  
Հասուն հունձքին, եւ ծառերուն՝ պախրցին,  
Եւ մեզ համար Ամարիլլի բարկութիւնն :

## ՄԵԽԱԼԻԱՅՈՒ

Քաղցր է անձրեւը սերմանուած արտերուն,

1. Բարեկամ Պամետասի և Մենալկասի, Փելլիս իր  
աղախինը :

Պաթուզն հեշտին՝ կաթէ կորած ուլերուն,  
Ճապուկ ուսին՝ մաքիներուն սալմնառիկ,  
իսկ ինձ համար հաճոյ միայն Ամինասաւ:

## ԳԱՐԵՍԱՍ

Պոլլիոն մեր Մուսան՝ գեղջուկ թէպէտեւ՝  
Կը սիրէ. ձեզ կարդացողին համար, օ՞ն,  
Արածեցէք երինչ մը, ո՞վ Պիերեանք:

## ՄԵՆՈՒՅՈՒ

Պոլլիոն<sup>1</sup> ինք կը յօրինէ նոր տաղեր,  
Արածեցէք ցոււ մ'որ վաղ իսկ ըստանայ  
Եր եղջիւրով, ցրուէ աւազն ոտքերով:

## ԳԱՐԵՍԱՍ

Թող, Պոլլիոն, սիրովը քեզ հասնի հոն  
Ուր կը հրճուի քեզ ալ հասած տեսնելով.  
Մեղը հոսի թող անոր համար, եւ անոր  
Պանիկ փուշերը թող բերեն ամոռոն<sup>2</sup>:

## ՄԵՆՈՒՅՈՒ

Թող ան որ չ'առեր Բաւիոսը<sup>3</sup> սիրէ  
Թող քու տաղերսղ, Մելիոս, և նոյն ինք  
Թող աղուէներ լըծէ, քաղերը կըթէ:

1. Ճարտարախօս անուանի, պատմիչ և բանաստեղծ:
2. Խնկենիի տեսակ մը որ կը բաւոնի Ասորիսան,  
Հայաստան, Պանաս, Վարասան:
3. Բաւիոս և Մելիոս անարուսաս քերթողներ, Աշուամի  
Վերգիլիոսի և Ուստիսաի:

## ԳԱՐԵՍԱՍ

Դուք որ ծաղիկ գեռափեթիթ կը քաղէք  
Ու դեռածին ելակ՝ փախէ՛ք, մանուկներ,  
Ասկէ, խոտին տակ թաքուն օձ մը կայ ցուրու:

## ՄԵՆՈՒՅՈՒ

Բզզոյշ, մի շատ առաջ երթաք, ոչխարներ.  
Լաւ չէ ափին վրայ վստահիլ, խոյն ինքնին  
Չորցնելու հետ է գեռ իր գեղմը խոնաւ:

## ԳԱՐԵՍԱՍ

Ճարակաւոր այծերդ հեռու տար, Տիտիր,  
Գետէն, Ես ինքո՞ երբ ժամանակն հասնի զայ,  
Պիտի լըւամ աղբիւրին մէջ մի առ մի:

## ՄԵՆՈՒՅՈՒ

Տըղաք, խաշինքն հաւաքեցէք, տարն եթէ  
Ցամքեցընէ կաթն՝ ինչպէս քիչ օր առաջ,  
Պիտի տոփներուը զուր ճմլենք ափերով:

## ԳԱՐԵՍԱՍ

Աւանդ, պատրաստ արօտներու մէջ ո՞րքան  
Նիհար է ցուլը. կը հիծէ կը մաշէ  
Մի և նոյն սէրը խաշինքներն ու հովին:

## ՄԵՆՈՒՅՈՒ

Անոնց համար պատճառն անշուշտ սէրը չէ,  
Ուկրերն հազիր կրնան բռնել ինքզինքնին,  
Չեմ գիտեր ինչ աչք կը թովէ գառնուկներս:

ԳԱՐԵՍՈՒ

Ո՞ր մասին մէջ՝ երկրի՝ ըսէ՝ եւ ինծի  
Պիտի ըլլաս Ապողոն մնծն, երկնքէն  
Երեք կանգուն կ'երեւայ՝ ոչ աւելի:

ՄԵՆՈՒՅՈՒ

Երկրի ո՞ր մասն՝ ըսէ՝ կը ծնին ծաղիկներն  
Արայական անուններով դրոշմբաւած,  
Եւ թող Փիլլիսը քեզ միայն պատկանի:

ՊԱՅԵՄՈՒ

Զեր այդքան մեծ վէճին ըլլալ դառաւոր  
Չ'իյնար ինծի, արժանի էք երինջին  
Դուն ալ՝ ան ալ, եւ ամէն որ որ խիթաց  
Քաղցըը օէրէն, կամ ըմպեց իր գառնութիւնն:  
Տըղաք, ուրդեմը խըցքէք, կը բաւէ  
Որչափ մարգերն ու արօտներն ըմպեցին:

1. Մեկնէչները կը համարին որ այս առեղծուածը  
Հուծուի հորի մը մէջ: Հորէ մը երեցած երկնքին մասը:  
— Երկորոցը յակինթ ծաղիկն ըլլայ, որուն վրայ կը  
գտնուին Այ, Այաշ = Եսս անուան:



ԶՈՐՌՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

ՊՈԼԼԵՒՈՆ

Գերուսիան մարտէն վերջ՝ Անտոնիոս շատ  
պատմառամերով զայրացած չոկտափաթոսի դէմ  
անազիմ բաժակով հաւախա հկաւ: Բայց Կոկիսոս  
որ քարեկամ էր երկութիմ այ՝ նաշտութիւն ըմել  
տուաւ անոնց, չոկտափաթոսի կողմէն Մեկիթասը  
և Անտոնիոսի կողմէն Պոլիփոնը զրկելով, և յաղ-  
թամակով երկութիւն չոռմ մտան: Քիչ օրեր վիրչ  
միծմ գոմպէի Անքասոս գոմպէոս որդիմ Սիկի-  
լիան զրաւելով արգիլց պաշարները, և սովի  
մտանեց չոռմ քաղաքը, և չոկտափաթոս և  
Անտոնիոս սահպուեցան ներք նաշտութիւն կմքել:  
Սովիմ վատնզը վերցուելով ու պատերազմէներուն  
լոկով կարծոս ոսկի զարը չոռմ կը զառնար  
այն օրերուն: Եւ օրովհետեւ այս բոլորը Պոլիփոնի  
բահշխութիւն վիրչիմ օրերուն եւ անոր շնորհիւ  
կը յաջողէր, և այն օրերը որդի մը կ'ութեանը,  
Պիրզիլիսոսի իրը անոր նորածիմ մաթկան ծնութղին  
կ'երզէ սոյն նովուերզը, և անոր ի զովսոս կը  
դարձէ ինչ որ կումայական Սիրիլլային զրբե-  
րուն մէջ կարդացած էր քրիստոսի ծննդեան, իր  
մօրն ու ժամանակին վրայ:

Օ՞ն, Սիկուլեան Մուսաներ, քիչ մ'աւելի  
Բարձըր բաներ երգինք, թուփերն ու ցածռն

Մոշենիներն հաճելի չեն ամէնուն։  
Թող անտառներն՝ Եթէ երգենք անտառներն՝  
Ալժանաւոր հանդիպաման բրդեշին։  
Կումայական տաղին վերջին դարն ահա  
Եկատ հաստու, եւ գարերու կարգ մը մէծ  
Կը ծնի դարձեալ, կը դառնայ կոյսը՝ նաեւ  
Եւ կը դառնայ արքայութիւնը կոռոնեան.  
Բարձր երկնքէն կ'իջնէ նոր զարմ մ'աւասիկ։  
Դու միայն, ով լզգաստաւէր լուկինա<sup>4</sup>,  
Նըպաստաւոր եղիր մանկան նորածին,  
Որուն օրով զարեկով դարն երկաթի  
Պիտ' ոսկի դարն ողջունէ ողջ տիեզերքն.  
Արդէն իսկ մէր մէջ կ'իշխէ քու Ապողոնդ։  
Եւ, Պոլլիոն, բրդեշիութեանդ օրով ճիշգ  
Պիտի սկզբի այս այս փառքը դարուն,  
Եւ ըսկըսին մէծ ամիսներն յառաջել.

1. Վասն զի իրենց իշխանութեան ժամանակը լրացած բրդեշիներու կու առյին կուսակալութիւնը կոմանդականութիւնը։  
2. Յայտնի է թէ Սերիլլաները տառն էին, և անոնց երկութը կումական կամ կումայական, — Կ'ակառը էս ոսկեցն դարուն։

3. Կայսը, այսինքն Ասարէս զիցուչին արքայութեան, զուար Արամազդի և Թօմիսի. որ երբ սովոր դարը լիցաւ և աստուածները երկրու խոյս տուին, որ մինչեւ այս տառն մարզոց հետ կը բնակէին, ամենէն վերջ մեկնեցաւ զիսց ինքն ալ։ — Առանեան արքայութիւնը սովորէն դարն է. Զի Առանու հայր է Գիտի սոս աւասիւաց, և ցորչափ ան կը թագաւորէր՝ մարզիկ անմեղութեան մէջ կ'ապրէին, և երկիրը առանց մշակուածները կը բերէր մարզոց պէտքերը, իսկ երբ իր օրդին Պիոր թագաւորեց, ական մարզիկ դէպ ի ժամանութեան նկատել։

4. Առջինա զիցուչի իշխանակալ ծնողեան։

Քու շընորհիւ հնորերը մեր եղեսին<sup>1</sup>  
Եթէ կան զես՝ պիտի ջնջուին, եւ երկիրն  
Յաւերժական զարհուրանքէ ազատի։

Պիտի մանուկն աստուածներուն կեանքն ապրի,  
Եւ գիւցաները տեսնէ դից պարակից,  
Եւ տեսնըսի ինքն ալ անոնց խառնըւած,  
Եւ պիտ' աշխարհն՝ անդորրացած զօրութեամբ  
Եւ ուղղութեամբ իր հօր՝ գարէ, յանձանձէ։

Բայց քեզ, մանուկ, իբրը ծոնի նախընծայ  
Պիտի բղիէ ծոցէն երկիրն անմըշակ  
Վայրի նարգոս<sup>2</sup>, սոլուն զեռուն պատաղիճ,  
Եւ կասիմոն խառըն ժպուռն ականթով։  
Այծերն ինքնին պիտի կաթով ուռուցիկ  
Երենց ծիծերը բերեն տուն, և հօտերն  
Ըլլան անխէթ առիւծներէն ամենի։  
Պիտի բղիէ անուշահու ծաղիկներ  
Քու որրոցը, և սատկի պիտի իմն,  
Ու խարեբայ չարաթոյն խուը մեռնի,  
Եւ ծնի ամէն տեղ ասորի ամոմնն։

Եւ ապա երբ գուն կարենաս վերծանել  
Գրուաւիքներն հերոսներուն և քու հօրդ  
Պերճ արարքներն, ու հասկընաս թէ ինչ է  
Արիութիւնն, սիրտ քիչ քիչ քնքշնի՛  
Հասկով գեղնի պիտի, ողիուզը կարմրուի  
Կախուի վայրի թուփէն, և մեղլը ծորեն  
Յօղազանգ կարծըր կազնիներն երկնարեր։

1. Եզեւոն, Երեման կը կոչէ կամ Տրովացւոց ուխտազանցութիւնը, կամ կեսարու և Պապէի բաղաբական պատերազմները, կամ սոյն ինքն Ահաւրու սովանութիւնը։

2. Վայրի նարդուր զետ կը համարուէր ակնհարու։

Սակայն մեր հին նենգութենէն հետքեր դեռ  
Պիտի մընան, որ հրամայեն լաստերով  
Մոլուցըներսն դէմ խիզախել թետիսի,  
Քաղաք՝ աւան պարխսպներով պատել շուրջ,  
Եւ պատառել երկիրն ակօս առ ակօս:  
Պիտի 'լլայ այն ատեն միւս Եւրո Տիփիս<sup>1</sup>,  
Միւս եւս Ալբոս կը դիցազներ այլընտիր.  
Պիտի 'լլան զռո պատերազմներ, եւ դարձեալ  
Մեծն Արթլլեւս դրկրսի դէպ ի Տրոյա:

Եւ ապա երբ հասակդ առնես այրական,  
Կաւազն ինքնին ծովէն քաշոի՛ պիտի եւս,  
Եւ ալէծուփ շնձին հրաժեշտ պիտի տայ  
Այլ եւս վաճառք վաճառքի հետ փոխելէ.  
Ամէն գետին պիտի բերէ ամէն ինչ:  
Չըոռչկրսի պիտի երկիրը փոցզով,  
Եւ ոչ այգին սուր յօտոցով արտասուէ.  
Եցներուն լուծքն արօրագիրը կարչնեղ  
Պիտի քակէ, եւ չըսորվի պիտի բուրզն  
Այլ եւս երփն երփն երանգներով հոտպատիլ.  
Մարգերուն մէջ զեղմը փոխէ պիտի խոյն  
Մերթ ծիրանի բոտրագիր ու ծիծաւն,  
Մերթ ոսկեխայր քբքմատեսիկ, եւ զառիկն  
Հագուեցընէ ճարակաւոր ամիկներն:

Ճակատազրին անյեղյեղուկ հրամանին  
Համաշունչ՝ «Դուք», ըսին իրենց իլերուն  
Պարկայք<sup>2</sup>, «Դարեր օ՞ն մանեցէք այդպիսի»:

1. Տեքիսով իմացիր նաւազեաները. Արգոսով՝ նաւ-  
երը, Աթիլեսով՝ որեւէ քաչ, Տրոյայով՝ քաղաքները:  
2. Պարկայք՝ երեր թոյրեր էին, որոնց մին ունի ա-  
զեկատը, միւսը՝ եւր, որով կը մանէ մարդոց կեանքին

Բայց ժամանակն արգէն հասած է ահա.  
Լզիր աւագ պատիւներու հետամուտ,  
Ով սիրուն ճես դից, վեճ բողբոջ որմզգեան.  
Տես երկրագունդն իր գմբեթարդ զանգուածով  
կը տառանի, երկիր ուերկին խորանգունդ,  
Ուանձայր ծիրէրը ծովերուն աես ինչպէս  
Գալիք գարուն համար բոլոր կը հրճուին:  
Ո՞ւ էր թէ իմ կեանգիս վերջին մասն ըլլար  
Անիքան երկար, եւ բաւական՝ շունչս, ոգիս  
Հոչակելու անմահական քու գործերդ.  
Ոչ Որդէոսը թրակացի, ոչ Լինոս  
Երգով պիտի չըյաղթէին ինձ, թէւ  
Ոնոր՝ իր մայրն, եւ ասոր՝ հայրն ըլլար մօտ,  
Կալլիսուչն<sup>1</sup> Որդէոսի, Լինոսի  
Գեղցկագեղն ինքն Ապողոն: Պանն ինքնին  
Ունենալով Արկագիան զատաւոր,  
Եթէ ուզէր հետօս մրցիլ նըւազով,  
Պանն ինք պիտի խոստովանէր պարտութիւն  
Ունենալով Արկագիան զատաւոր:

Ըսկէսէ, ով մայրը<sup>2</sup> ճանչնալ  
իր ժըպիւէն, տաօն ամիսներ<sup>3</sup> աըւին մօրդ

թեր, եւ երրորդը՝ մահասիթ մկրատը՝ որով կը կարէ  
զայն:

1. Կալլիսուչ՝ ինը մուսաներէն մին, մայր Որդէոսի,  
թամակալ զիցազնական առգերոււ:

2. Քու ճնողքի զուարթ երեսն ու մակախն սկսէ  
ճանչնալ զանոներ, զի բարեգուշակ չի համարիր եթէ  
ճնողքները զուարթ չնային մանկան, ինչպէս Արամազդ  
եւ Զերա զի զուարթ չնայեցան Հեփեստոսի տղեղոււ  
թեանը չամար, Լինոս կզին նետուեցաւ ու կազմաւ:

3. Իմա՞ լուսի տաներորդ ամիսը, կամ արեգակ-  
նային տաներորդ ամսուն սկիզբը.

Երկայն տաղառուկ. ըսկըսէ՛, ով մանկիկ դու.  
Անոր՝ որուն չըժպտեցաւ իր ծընողքն,  
Ոչ դիք իրենց սեղանին, ոչ դիցուհի  
Ըրաւ զանի արժանի իր անկողնոյն:

## ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

### ԴԱՓՆԻ

Երկու հովիսթիր իրենց սիրելի Դափնիի դամ-  
րանական համդէսմ ու աստուածամալը կ'երգեմ,  
Մոփսոս կ'երգէ անոր զրուատիքմ ու շիրմին  
արծանագիրը, իսկ Մեմակաս անոր աստուածա-  
րիլը, թէ ով եղած է այս Դափնին և կամ որո՞ւ  
տեղ զրուած է՝ զուշակութիւնները շատ են. բայց  
հաւաստագոյն կարծիքն այս է՝ որ այս երգը  
կ'այլաբանէ. Յուլիսոս կեսարու մանը և անոր  
զիւշական պատիւ ընդունելը, թերեւս անոր ի  
պատիւ կատարուած խաղերու կամ զոներու առ-  
թիւ յօրինած ըլլայ զայս զիրգիլիոս,



### Մենակաս և Մոփսոս

#### ՄԵԽԱՎԻԱՍ

Մոփսոս, ինչժ՞ւ՝ քանի որ մենք երկուքնիս  
Քաջահըմուտ հանդիպեցանք միասին՝  
Ուռեցնելու դուն եղէզները թեթեւ  
Ու ես տաղեր մրմնջելու, չենք նստիր  
Արքակաղնեաց և նշդարեաց միջեւ հոս:

ՄՈՓՍՈՍ

Երիցագոյն ես դուն, Մենալկ, արդար է  
Որ ես քեզի հընազանդիմ, թէպէտ դուն  
Ուզես հանգչիլ հողմատատան՝ յեղյեղսւկ  
Այս շուքերուն տակ, թէպէտ դուն մանաւանդ  
Ուզես քաշուիլ այս քարայրէն ներս: Դայէ,  
Խնչպէտ վայրի որթը ցաներ ցրուեր է  
Եր ողկոյզները քարայրին չորս բոլորն:

ՄԵՆԱԼԿՈՒ

Մեր լիոներուն մէջ մի միայն Ամինտաս  
Կրնայ քեզի հանդիսանալ մրցակից:

ՄՈՓՍՈՍ

Եւ ի՞նչ զարմանք. չչ որ ան փորձ պիտի նէր  
Գերազանցել սոյն իսկ ֆեռուն երգի մէջ:

ՄԵՆԱԼԿՈՒ

Մոփսէ, նախ զո՞ն ըսկըսէ, բան թէ զիտես  
Տարփանքներուն վրայ Փիլլիսի, Ալկոնի<sup>1</sup>

1. Փիլլիս ուստար էր թրակացւոց Ալկուրգոս թա-  
գաւորին, որ միրահարուելով Գիմոփոնի՝ Աթենացւոց  
Թիուսոս թագաւորին որույն, չիւրընկալեց զինքը Տրո-  
յիոյ պատերազմէն դասնալու տաեն, Բայց երբ, նորէն  
Աթէնք զնաց թագաւորութեան զործերը յանձնանձեւու,  
և Հականակ իր խօսաման՝ ուշացաւ, յուսահատելով  
Փիլլիս և ինքզինքն անկէ լքուած համարելով՝ մարե-  
րեց ինքզինքը նեղլել. Ալկոն Արաւացի անուանի ա-  
ղեղնաւոր, որ այնպիսի ճարտարութեամբ նետաւոր  
ըրաւ օգը որ փաթթուած էր իր որդույն մարմայն շորջը,  
որ սողունն սպաննեց առանց ընաւ վիասւելու որդույն՝  
Կոդրոս՝ թագաւոր Աթենացւոց, որ պատերազմի երթա-  
ւու ատենը պատզամ ընդունեցաւ աստածներէն, թէ

ԳՈՂԵՍՏԱՆԵՐՈՒՆ Եւ ԿՈՊՐՈՍԻ ՎԷՃԵՐՈՒՆ.

Ըսկըսէ. ինք Տիտիր պիտի պահպանէ  
Խնամով հաշուկը ճարակող այծերուն:

ՄՈՓՍՈՍ

Պիտի փորձեմ մանաւանդ տաղը զոր նո՞ր  
Փիմային գալար կեղեւին վրայ զըծեցի,  
Փոփոխակի նըւագելով ու զրելով.  
Դուն ետքն ըսէ որ Ամինու հետըս մրցի:

ՄԵՆԱԼԿՈՒ

Որքան ըստոր է բան զունաւ ձիթենին  
Ուտին ճապուկ, որքան օշնան արհամարհ  
Քան կարմրերփեան վարդենին, նոյնքան Ամինու  
Մեր ատեանին առջեւ խոնարհ է բան քեզ:  
Բայց, մանուկ, բաւ է ալ խօսիս, այրն հասանք:

ՄՈՓՍՈՍ

Դափնին<sup>1</sup> ոչ եւս էր, կու լային անգութ մահն  
Հարսներն յաւէժ. դուք նշդարներ, դուք գետեր  
Լքսեցիք ողբն ու կոծ Յաւէրժ հարսներուն,  
Երբ մայրին<sup>2</sup> որդւոյն ողորմ դիմկը զրկած՝

այն աղջը որուն թագաւորը մեռնի՝ յաղթող պիտի հան-  
դիսանայ. Որուն համար թշնամիները հուվարտակ հա-  
նեցին, որ ոչ որ զարնէ Աթենացւոց թագաւորին: Իսկ  
ինքը փայտահարի կերպարանցով կուու բռնուելով թշնա-  
միներէն ուսնաց հետ սպաննուեցաւ անոնցմէ. եւ երբ  
թշնամիները զինքը ճանչցան՝ ետ զարձան պարտուած  
առանց պատերազմի:

1. Կ'ակ'նարկէ Յուլիսո կեսարու մահուան, որ ծե-  
րակոյտի ատեանին մէջ ըսաներեր սովորեէ խողիսո-  
ցացաւ:

2. Մայրն՝ Հոոմ՝ որ անոր զիակը մեծ ամրոխով եւ

Դիք ու աստղերն անագորոյն կը կոչէր։  
 Ան օրերն ոչ ոք իր եզները տարաւ  
 Արոտէն դէպ ի գետ ցրտին, ով Դափնի։  
 Շուրթը ոչ մէկ չորբուտանի մօտեցուց  
 Զուրի, եւ ոչ մարգին կանաչ խոտերուն։  
 Վայրի լեռներն ու անտառներն, ով Դափնի,  
 Մեզ կը պատմեն թէ քու մահուանդ վըրայ  
 Հեծեծեցին նոյն իսկ լիբեան առիւծներն։  
 Դափնին մեզի սորվեցուց նոյն իսկ վազրերն  
 Հայաստանի լըծել կառքի. սորվեցուց  
 Սարքել պարեր Դիոնիսեան<sup>2</sup>, եւ ճօճնն  
 Ճապուկ տէզերը պատառել սաղարթով։  
 Ինչպէս որ որթը ծառերուն, եւ որթին՝  
 Ողկոյզն է զարդ, ցուլերն ինչպէս նախիրին  
 Եւ որաները քաջարեր արտերուն,  
 Այսպէս եղար քուկիններուդ գեղ ու շուք։  
 Ճակատագիրն երբոր թզեր ապշոպեց,  
 Թողլըթեցին ինք Պալէս<sup>3</sup>, ինք Ապողոն

ամէնան ողբակցութեամբը հրապարակին մէջ այրեց խա-  
 րոյիք վրայ-՝ Կ'ակնարէկ անոնց՝ զրոյ Սուետոնիոս  
 կը պատմէ թէ եղած են կեսարու մաշն առաջ։

1. Ամերկէի մէջ էր որ Կեսար յաղթեց կատառն,  
 Ակեպիսն և Յորասի. եւ առիծ շատ կայ համ։

2. Կեսար Հասմի մէջ պայծառացոց պատմոնը Սպան-  
 դարձնատական դից, որուն պատկերը կառուի վրայ բեռ-  
 ցած կը թաշէին վազրեր, ասսուածապարարկները առ-  
 ջեւն կ'երթային, ճօճելով իրենց ձեռին մէջ կարճա-  
 րոն տէգիր՝ ուռերով և բաղերով վաթաթուած։

3. Պալէս զից հովիներու եւ արօններու իսկ Ապո-  
 ղոն հոռ կը յիշուի իրը հօփիւ, որ Սումետ արքային  
 Խոշինը կ'արածէր երեւան, երբ Գիոս զինքն հալածեց  
 երկնելն, իր շանթերը զարենով Կիլուպերն սպաննե-  
 լուն համար։

Արտորաներն, ակօններուն մէջ՝ ուր մենք  
 Ալոր ու գիրգ աւանդեցինք գարեհաւ՝  
 Յաճախ կ'իշնեն լսութը վարսակ եւ որով.  
 Ուր մանիշակ գողորիկ, նարգիս կարմրերին,  
 Ոքող անոնց տեղ եւ դժնիկ ուղուափուշ։  
 Հովիներ, հողը ծածկեցէք տերեւով,  
 Աղբիւներուն շուրջն հովանի սփոնցէք.  
 Կը պատուիրէ ասոնք Դափնին ինք ձեզի,  
 Եւ կանգնեցէք շիրիմ, ու վրան գրբեցէք.  
 Ալտարենիւն Մինչեւ ԱԱՏկերն ՀԱՅԱՆՈՒՆ  
 Դակուն՝ ՀՔԱՍՊ, ՀՕՏ ՀՈՎԱԿԻՆ։

### ՄԵԽԱՂԱՍ

Այնպէս է առղող մեզ, քերթող դիւցական,  
 Ինչպէս քնուուշ մարգին վրայ քունն յոգնածին,  
 Ինչպէս ծարաւն որ բոց տաքին կ'ամսցրի  
 Անուշ ջուրի մը զրգլուն առուակէն։  
 Եւ եղէզով չէ լոկ որ գուն զուգատիպ  
 Ես վարպետիդ, այլ եւ ճայնով. երջանիկ  
 Մանուկ, արդ գուն իրեն երկրորդ պիտի ԱԱԽ:  
 Իսկ մենք ըսենք պիտի քեզի մեր կարգին  
 Մերինն՝ ինչ ալ ըլլան անոնք, եւ Դափնիդ  
 Բարձրացընենք պիտի ասողերը մինչեւ,  
 Պիտի տանինք մինչեւ ասողերը Դափնիդ.  
 Վայելեցինք Դափնին սէրը մենք ալ։

### ՄՈՓՈԽ

Եւ մէզի ինչ աւելի վեհ քան պարգեւ  
 Այդպիսի. ինքն իսկ պատանին արժանի  
 Եղաւ որ զինքն երգես. եւ շամ իսկ վալուց  
 Մեզ այդ տաղիդ գովեան վրաս Արկիմին, ՅՈՐՀԱԾԱԼԻ

Գ Բ Ա Գ Ա Բ Ա Կ

ST. NERSES SHNOMIALI

L I B R A R Y

ARMENIAN PRELATE

## ՄԵՆԱԿԱՍ

Պայծառ Դափնին հիացումով կը գիտէ  
Նորահրաշ սեամն Ոլիմպոսի, եւ ամպերն  
Ու արփիներն ուղերուն տակ կը տեսնէ:  
Անտառ ու դաշտ, Հարսներն յաւէժ, Պան, հովիւ  
Բորբ ցնծութեամբ կը զբաւուին համօրէն.  
Եւ գայլն հօտին դէմ չի նստիր դարանի,  
Եւ չեն վարմերը դաւ նիւթեր եղջերուաց.  
Բարի Դափնին խաղաղութեան է սիրող:  
Ուրախութեան աղաղակներ կ'արձակեն  
Դէպ ի ասողերը վարսաւոր յաղթ լեռներն,  
Եւ անտառներն ինքնին, ինքնին թուփ՝ մացառ  
Կ'երգեն. «Աստուած է ան, աստուած, Մենալկաս<sup>1</sup>:»  
Ո՛վ Դափնի, հաշտ եղիր, եղիր բարերար  
Քուկիներուդ, ահաւասիկ շորս բագին,  
Երկուքը քեզ, Դափնի, երկուք ֆերոսի:  
Դալար կաթի բրիրագէզ զոյդ բաժակներ,  
Նոյնպէս պարարա ձէթի կրկին խառնարան  
Ամէն տարի պիտի բերեմ քեզ նըւէր.  
Ու մանաւանդ պիտի սարքեմ խրախունքներ  
Առաւ գինով՝ ակութիս մօտ՝ թէ ցուրտ է,  
Շուրին մէջ՝ երբ հունձքի է ժամ. պիտ՝ հեղում  
Արիուսեան<sup>2</sup> զինի՝ նեկտար նորասքանչ:  
Եգոն Լիկուեան եւ Դամետաս պիտ՝ երգեն,

1. Որովհեան Յուլիոս Կեսար դից կարգը դասուեցաւ  
Խոազեաց վճռվ, եւ անկէ վերջ Հոկտաւիանոս առաւածորդի կոչուեցաւ.

2. Արիուս հրուանդան է Քիոս կղզին մէջ՝ որ ազ-  
նիւ զինի կը բերէ՝ Լիկուեան՝ կրեացի, զի Լիկոսու  
քաղաք է Լիկուէի.

Ու Ալփինիբէ<sup>1</sup> վարդապայից կաքաւով  
Պիտի պարէ, պիտ՝ ունենաս ասոնք միշտ  
Թէ երբ Ցաւերժ հարսներուն մենք կատարենք  
Տօն տարեկան, թէ երբ մենք շուրջն արտերուն  
Պրատոցընենք նըւիրական ողջակէզն:  
Ցորչափ վարազը լերան ծայրը սիրէ  
Եւ ձուկը ջուրն հօսուն, եւ ցորչափ մեղուն  
Անի ծոթորով եւ ճըպուները ցօղով,  
Պիտ՝ ունենաս միշտ փաւք՝ անուն՝ գրուատիք:  
Դիմնիսի՝ Դեմետրէի<sup>2</sup> նըմանակ  
Ուխտերն իրենց պիտ՝ ուղղեն քեզ մըշակներն  
Ամէն տարի՝ բարիքներուդ չնորհապարտ:

## ՄՈՓՍՈՍ

Քու այդ տաղիդ փոփարէն ի՞նչ, ի՞նչ տամ քեզ.  
Զի չէ այնքան ինձ քալցըր շունչն հարաւին,  
Եւ ոչ ափերն ալիքներէն ձաղկըւած,  
Եւ ոչ գետերն որ կը հօսին շառաչմամբ  
Բարաժայուու հովիտներուն մէջերէն:

## ՄԵՆԱԿԱՍ

Մենք կը կանիւնք եւ քեզ կու տանք իբը ձօն  
Այս դիւրաբեկ եղէզն. աս մեզ սորվեցուց  
«Սիրովն հովիւը կորիդոն կը մըխար  
Զքնալագեկ Ակեբսիսի», եւ յետոյ  
«Այս հօտն որո՞ւ է, Դամետաս, Մելիբէի<sup>3</sup>»:

1. Ալփիսիբէ, անոնք հովուի:  
2. Դիմնիս, որ եւ Բարոս դիր խաղողի. Դեմետրէ՝  
արմաթիքներու:

ՄԱԳՍՈՍ

Իսկ դուն այս ցուպն<sup>1</sup> առ, զոր թէեւ ստէպ  
Խնդրեց ինչ Անտիգենէս՝ չըստացաւ, [ըստէպ  
Եւ արժանի էր սիրուելու այն առեն.  
Գեղապաճոյն իր հաւասար ծունկերով  
Եւ պըղինձով որ կը պճնէ զայն, Մենալկ»:

1. Հովուական ցուպը.



ՎԵՅԵՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

ՄԻԼԵՆՈՍ

Սիլենոս համագոյից սկիզբը առասպելախառն  
կը պատմէ քրոմիս եւ Մթասիլ պատամիներուն  
ըստ եպիկուրեամ վարդապետութեամ. Սիլենոս՝  
եպիկուրեամ Սիրոն իմաստասէրը կը մերկայա-  
ցմէ. իսկ քրոմիս եւ Մթասիլ՝ վերգիլը ու Վարոսը  
որոնք աշակերտ էիմ Սիրոնի. Այս Վարոսը հա-  
ւամօրէմ Կուիթսիլիոս Վարոսն է որ օգոստոսի  
օրով բարձր պատիմերու հասաւ, եւ երեք լե-  
զէնմերով գերմանիա զրկուելով՝ Արմիթիոսի  
դաւով կորսնցուց զանոնք, եւ ինքն ալ սրտին  
ցաւէմ ամձմասպամ եղաւ,

Սիրակուսեան տաղով զբօնել հաճեցաւ  
Մեր Թալիան<sup>1</sup> նախ, եւ անտառ բընակիլ  
Զըհամարեց իրեն ամօթ: Կ'երգէի<sup>2</sup>

1. Թալիա՝ ինը մուսաներէն մին, վերակացու կա-  
տակերգութեան եւ թատերախագերուն իմաստը. ես ա-  
ռաջինն ըլլալով Լատիններէն դժպատեհ չհամարեցի  
Հովուական տաղեր զրել՝ Սիրակուսացի Թէոկրիտէսի  
նման:

2. Կ'ըսուի թէ վիրգիլ նախ սկսած ըլլայ երգել  
Ալբայցի թագաւորները, եւ ապա թողլով՝ ձեմարկեր  
չ հովուական տաղերու:

Ես մինչ մարտերն ու արքաներն՝ ականջէս  
Քաշեց կիւնթեանն<sup>1</sup> եւ այս խըրատը տրւաւ.  
« Հովհեւ պէտք է, Տիտիրէ, արածէ  
Պարարա խաշինքն եւ յօրինէ նուրբ տաղեր »:  
Արդ Ես փորձեմ պիտի նրբին ծըլոտով  
Գեղջկական երգ մը, (զի շատեր պիտի՝ լլան  
Որ փափագին, ով Վարէ, ՚նել գովեստներդ  
Եւ ըըժընդակ պատերազմները երգել):  
Չեմ նըւազեր անհրաման, մէկը սակայն  
Սիրահարուած եթէ կարդայ այս տողերն,  
Ո՞վ Վարէ, մեր մոշենիներն, անտառներն  
Ըզքեզ երգեն պիտի անոր, ոչ մի էջ  
Հանոյագոյն չէ Փերոսի քան զանի  
Որ Վարոսի անունն ունի իր վերեւ:

Պիերեանք, օ՞ն ապա: Քրոմիս եւ Մնասիլ<sup>2</sup>  
Պատանիներ՝ տեսան Սիլէնը պառկած  
Ու քուն այրի մը մէջ, զինով երէկի  
Երակներն ուռած մկուած՝ ինչպէս միշտ,  
Ծաղկեայ պըսակն՝ ինկած գլխէն՝ կը պառկէր  
Գետինն իրմէ հեռու, եւ ծանըր բաժակն  
Եր հալումաշ անկով կախուած էր մէջքէն:  
Կը յարձակին, (զի ծերն յաճախ խաբեր էր  
Զանոնք երգի յուսով), ու զինք կը կապեն  
Իր պըսակին սաղարթներուն ոլորով:  
Երկչուսներուն ընկերունի՝ զօրավիզ

1. Ալողոն եւ Արտեմիս կիւնթեան կը կոչուին,  
Երկութն ալ Դևոս կողին ծնած ըլլաւով՝ ուր է կիւն-  
թոս լեռը: – Հոյ Վերգիլ ինքաղները Տիտիրոս կ'ա-  
նուանէ:

2. Քրոմիս եւ Մնասիլ մարդապայ պատանիներ: –  
Սիլենոս՝ ծեր մարդապաներն, զաստիարակ Դիտնիսի:

Կը հասնի ինքն Եզլէ<sup>1</sup>, Եզլէ ամենէն.  
Չքնաղագեղն յաւերժական հարսներուն.  
Եւ ան հազիւ թէ կը բանայ իր աշուին՝  
Նէ կը ներկէ անոր ճակատն ու քունքերն  
Արիւներանգ թութով, իսկ ան ժպտելով  
Նենգին վըրայ՝ կ'ըսէ. « Զիս ի՞նչ կը կապէք.  
Տղաք, քակեցք զիս, կը բաէ որ կրցաք  
Կապէլ զիս, տաղ կ'ուզէք, ահա ձեզի տաղ.  
Պիտ՝ ունենայ Եզլէ ուրիշ մրցանակ »:  
Եւ կը սկըսի իսկոյն, պիտի տեսնէք  
Գուրք այն ատեն ինչպէս պայեր, պարիկներ  
Ու զազաններ կը խաղային կշռոյթով,  
Եւ յաղթ կաղնիք կը ճօնէին կատարնին.  
Պառնասոն այնքան չի բերկոիր Փերոսով,  
Եւ ոչ իսմար<sup>2</sup> եւ Ռոտոպէ ունեցան  
Որփէսոսի վըրայ այնքան հիացում:  
Զի ան կ'երգէր թէ ունայնին մէջ անհուն  
Ինչպէս խմբուեր էին սերմերը երկրի,  
Սերմերն օդի, ծովու եւ լոյծ կըրակի<sup>3</sup>.  
Ինչպէս նախկին այս տարրերէն ձեւացաւ  
Ոմէն ինչ, գոյնուը նորաստեղծ աշխարհի,

1. Եզլէ, Նայակներէն, դուստր Նեկրայի եւ արեգա-  
կան,  
2. Խոմար՝ Թթակիոյ զաւառին մէջ լեռ: – Ուղուոէ,  
նոյնպէս լեռ Թթակիոյ մէջ: Որփէսոս այս կողմերը կը  
պարսէր:

3. Եպկուրոս երկու սկզբունք կը զնէր համազոյից,  
զատարկութիւն եւ լիութիւն, զի ինչ որ կայ՝ կամ կը  
բովանդակուի, և է լիութիւն, կամ կը բովանդակէ, և  
է զատարկութիւն: Պատարկութիւն կը կոչէր համատա-  
րած վայրը ունայն նիւթերէ: եւ լիութիւն՝ հիւլիները  
կամ մարդամաղ նիւթը, որ կը լեցնէ համօրէն այն դա-

Յետոյ գետինն ինչպէս սկըսաւ տրամանալ,  
Եւ Ներէոսն<sup>1</sup> անդուղներուն վանեց մէջ,  
Եւ առաւ քիչ քիչ իրերու կերպարանք.  
Եւ յետոյ ինչպէս երկիրներն հիացան  
Տեսնելով փայլը նորածազ արեւուն.  
Ինչպէս անձրեւ բարձրաբերձ ամպերէն  
Կը տեղար. ինչպէս անտառներն ըսկըսան  
Վեր բարձրանալ, եւ երէներ՝ ցանցառ դեռ՝  
Կը շրջէին լեռներու վրայ անծանօթ:  
Ան կը վիպէ արքայութիւնը կոռոնեան  
Եւ Պիրայի<sup>2</sup> նետած քարերն, եւ անգղերն  
Ապա կովկաս եւ Պրոմեթի<sup>3</sup> գողութիւնն:

տարի վայրը. զորս հոս Վիրգիլիոս սերմեր կը կոչէ,  
որոնց երարու հաւ պատահէլին զոյցան ըստ նոյն ա-  
շանդին հուր, ջուր, երկիր և ող. և ապա ասոնց բա-  
դադութինէն եղան երկինք, արեւ, կենդանիները, և  
ուշից ամէն ինչ.

1. Ներէոս որդի Ովկիանու և Տեղիսի, հայր Նե-  
րեան Յաւերժաբառներուն, հոս առնուած է ծովու կամ  
ըբերու տեղ:

2. Պիրրա՛ կին Թիսադացւոց Գեւկալիոն թագաւոռ  
ըին, որոն օրով եղաւ ըրչեղեղը, որմէ ասոնք երկութը  
միայն ազատեցան, նաևով Պատնաս լեռն իյնալով՝ որ  
միայն չէր ծածկուած ջուրերին: Իսկ երբ ըրչեղեղը  
դադրելուն՝ հարցուցին Սատրէս դիցուհոյն մօր թնեմի-  
սի բուրմին թէ ինչպէս վերստին պիտի սերէր մարդ-  
կային ազգը, ան պատգամ տուա՞ որ մայրինի սովորու-  
ները գէպ ի ետ նետեն: Հասկցաւ Գեւկալիոն որ մայ-  
րենի ոսկորներ ըսկելով՝ հասարակաց մօր երկիր բարերը  
ըսկել կ'ուզէք. և երբ զուրմին պատուէքը կատարեցին՝  
իրմէ նետուածները մարդ եղան, իսկ կոնջմէն նետուած-  
ները՝ կին:

3. Պրոմեթէոս՝ Տիտաններէն մին, հայր Գեւկալիոնի,  
որ կաւէ անդրիներ սաեղծեց, և երկինքն կրակ զոդա-  
լով՝ անով անդրիները կենդանացւոց: Որոն վրայ բար-  
կանալով Դիսու, զանի կապէլ տուա Հնիկստուին կովկ-

Եւ յետոյ որ աղբիւրին քով ձըգեցին  
Կաւաստիներն Հիլասն<sup>1</sup>, եւ ինչպէս զանի  
կը կանչէին զուր, եւ ծովուն ափն ամբողջ  
Հիլաս, Հիլաս կ'արձագանգէր: Եւ կ'ողբայ  
Պասիփայէն<sup>2</sup> յետոյ, թշուառ օրփորդն  
Որ ձիւնափայլ ցուլին սիրով բոընկեցաւ.  
Երնեկ իրեն եթէ երբէք զոյութիւն  
Չունենային բնաւ նախիրներն: Անբախու կոյս,  
Ի՞նչ շամբչութեան եղար գուն, ոհ, անձնատուր:  
Պըրետոսի գուտուրերը<sup>3</sup> կեղծ բառաչով  
Գաշտորանները լեցուցին, եւ սակայն  
Զըմթածեց ոչ մին այնքան զազրելի  
Զուգաւորում պաճարներու հետ, թէեւ  
Վախնար որ վիզն ունենար լուծն արօրին,

Կաս լերան վրայ, եւ անգղերն անոր լեարզը կ'ուտէին,  
եւ լեարզը միշտ կ'ամէք, եւ ան յաւտեան կը տան-  
չուէք:

1. Հելաս մանուկ սիրելի Հերակլէսի եւ ուզեկից  
անոր Արգոնաւորզաց արշաւանցին մէջ. աս նաևէն եւ-  
լելով ջուրի կ'երթայ, և գէպ ի աղբիւրը ծոսծ պա-  
հուն սափորին ծանրութիւնէն ջուրին մէջ կ'ինայ, եւ  
կը յափշտակուի Յաւերժաբառներէն: Հերակլէս եւ  
Արգոնաւորզ կու զան կը միտան զինքը Հիլաս Հիլաս  
կանչելով Այս աղբիւրն ու մանկան համանուն Հիլաս  
լիճը Այլինոս կը համարի որ Բիւթանիոյ Պրուս բա-  
զարին մէջ ըլլան:

2. Պասիփայէ զուստը արեղական, կին Մինովսայ  
արքային Արեաւացւոց, որ սիրահարուելով ցուլի մը ծնաւ  
անկէ Մինոսաւորու՛ ցլախառն մարդ:

3. Արգիացւոց Պրետոս թագաւորին դուստրերը երբ  
կը պարձենային թէ Հերայի հաւասար զերեցիկ են,  
Հերա կատղեցուց զանոնք, և ինքիններն արշան կար-  
ծեցնել տուա անոնց. որովհետեւ իսկապէս արջան չէին,  
այլ մնոտի վախով մը խարուած՝ ստէպ իրենց հակատին  
վրայ եղչիւր կը փատուին եւ լուծ զգերնան վրայ:

Եւ վնտոէր իր ողորկ ճակտին վրայ եղջիւր։  
Աչ, օրիորդ թշուառ, զուն արդ կը շրջիս  
Լեռներուն վրայ թափառ, իսկ ան ձիւնաթոյր  
իր կողով գիրգ յակինթին վրայ նկողմանած  
կ'որոճայ սեւ սղոցւյն տակ խժտը տժգոյն,  
կամ մեծ հօտին մէջ երինջի մ'նետամուտ։  
Փակեցէք, օ՛ն, Յաւերժհարօներ<sup>1</sup>, փակեցէք  
Դիկուուհի Յաւերժհարօներ, արօտներն  
Անտառներուն։ Թերեւս հօն մեր աչքերուն  
Ցուլին հեռոքնը երեւան թափառու։  
Կամ թէ թերեւս խայծը կանանչ արօտի  
Կամ թէ երինջ մը գեղեցիկ հօտին հետ  
Տանին զայն դէպ ի գորախնեան<sup>2</sup> ամոռներն։  
Ցեսոյ կ'երգէ աղջիկը պիշ կսաբերեան<sup>3</sup>  
Խնձորներուն վրայ, եւ ապա գետնէն վեր  
Կը բարձրացնէ հասակաբերձ բարտիներ՝

1. Դիկուուհի, Դիկուէ լեռ է Արեաէի մէջ, ուր այրի  
մը մէջ մեղոններուն զնակները անուցին Դիսուի մանա  
կութիւնը։

2. Գորախնա՞ աւան Արեաէի մէջ, պարարտ արօտ-  
ներով։

3. Կ'ակնարկէ Ակիւրայ կղզին (Եղեան ծովուն մէջ)  
Սբենուն թագաւորին Ասաւանտա աղջկան, որ իր տար-  
փաւորներուն ասպարէզ կը կարդար զազրի, յաղթուող-  
ները մեցնելու և ամուսնանալու յաղթողին հնաւ Յաղ-  
թեց իրեն իւպամնէնէս՝ ասպարէզին վրայ ոսկի խըն-  
ծորներ նստելով, եւ զրայեցնեսավ օրիորդը՝ զանոնք  
ժողովնու, իւպամնէնէս Ասազիկէն ընդունած էր այն  
խնձորներ, երեկորնեայ (Եսպիրեան) պարտէզներէն  
քաղելով, զրո կը դարձանէին երեք Եսպիրեայ դուստրերը  
Եսպիրոս եղրօր Աւլասի՝ Մաւրիսանիոյ Լիքսոս ա-  
ւանին մէջ, ուր պատուած էր բազմազլիք ահազին վի-  
շապ մը, զոր սպաննեց Հերակլէս՝ այն պատունէրէն  
Միկնարի Եւրիսէս թագաւորին բըրելու համար։

Փայետոնի<sup>1</sup> դուստրէրը՝ շուրջ պատելով  
Մամուռով գաղըն կեղեւի։ Ու կ'երգէ  
Թէ ինչպէս մին մուսաներէն՝ երբ Գալլո  
Կը թափառէր Պերմէսի ափը՝ տարաւ  
Դէպ Աւոնեան լեռներն, եւ ինչպէս ամբողջ  
Փեռոսի պարն ոտքի ելաւ իր առջեւ։  
Ինչպէս Լինոս հովիւր զլուխը պմնած  
Ծաղկներով եւ կծուահամ նեխուռով  
Ըստ իրեն գիցանըւէր այս քերթուածն։  
«Այս եղէգները քեզ կու տան Մուսաներն,  
Ա՛ռ, ընդունէ, որւած էին զանոնք նախ  
Ծեր Ասկրեցւոյն<sup>2</sup>, որոնցմով ան սովոր էր՝  
Երբոր կ'երգէր՝ լեռներէն վար իջեցնել  
Քարհացիները կարծրատորրի։ Երգէ դուն  
Անոնցմով սկիզբը Գըրինեան<sup>3</sup> անտարին,  
Որպէս զի ոչ մի դաբիրայ չըլլայ բնաւ  
Որուն վրայ Փեռոս պանծայ աւելի»։

Ի՞նչ պէտք ըսել՝ թէ ինչ երգեց ան Կիսեան  
Ըսկիլլայի<sup>4</sup> մասին, որու ջինջ բարձերն

1. Արեական դուստրէրը, որ իրենց եղրօր իրենց  
չայրենի կատրով Երեղանոսի մէջ կործանուելուն վիշ-  
աւէն՝ այլակերպուելով բարտի փոխուցան։

2. Այսինքն Հեսիոդոսի, որ Բիսփոխոյ Ասկրա զիւ-  
զին էր։

3. Գրինեան անտառ Եւոդիսի մէջ, որ էր պատզամա-  
տեղի։

4. Ակիլլաները կրկին են. մին՝ դուստր Կիսոսի Մե-  
զարացւոց արբային, որ հօրը մազերը Կարելով՝ մատնեց  
զանի անոր թշնամի Մինում թագաւորին, որուն սիրով  
կը տուորէր, եւ պատմուելով՝ արտօյտի փոխուցան՝  
իսկ միւսը դուստր էր Փորկոսի, որ բանզի սիրելի էր  
Գլաւկոսի՝ Լիքլէս մախանըր փոխուցան մէջըն վար  
շան. եւ աղեղութեան սարսափէն ծով սուզուելով՝ ժայռի

Ունին լրենց շուրջն՝ ինչպէս զրոյցը կ'ըսէ՝  
Հաջող հրէշներ, որ Դուկիքեան քաշտիներն  
իր խոր անդունդը քաշելով՝ ծովային  
իր շուներուն տրատ ձրձել գէշագէշ  
Նաւաստիներն, աւաղ, երկչուտ, կամ ինչպէս  
Այլակերպին ան կը պատմեր Տերեհ<sup>1</sup>.  
Ի՞նչ կերակուր, ինչ նրէքներ պատրաստեց  
Փիլոմենա իրեն, եւ ի՞նչ ընթացքով  
Անապատներն հասաւ, եւ ի՞նչ թեւերով  
Հէքն երբեմնի իր տան վերեւը թրուաւ;  
Այն ամէն ինչ զոր երջանիկն Եւրուաս  
Լրսեց երբեմն Փիլոսի բերանէն,  
Եւ հրամայեց գափնիներուն որ սորպին՝  
Կ'երգէ Սիլէն. արձագանգներն հովիտին  
Գեղգեղն երգինք կը տանին վեր, մինչեւ հուսկ  
Գիշերավարը հարկեցուց հովիւներն  
Որ հաւաքեն խաշինքն, համրեն՝ զոմ տանին,  
Եւ ինք ճեմեց դէպ Ոլիմպոսը տրհաճ;

Փօխուեցա՛ ոչ հեռու Քարիբէսի յորմանքներէն, ուր  
ահազին մրրիկներով տանջուեցան Աղիսեւսի և յոնիա-  
կան ծովոն Դուլիթին կղզիներուն նաևքը: — Վիրզել  
Հոս երկու Սիկլաները իրար կը խանէ:

1. Փիլոմես և Պրոգն Սթենացւց Պանդիսն թա-  
զաւորին դուստրերն էին: Թրակիոյ Տերէնս թագաւորը  
Պրոգնէի հետ ամուսնանալով՝ ծնաւ անկէ իտիս, և ա-  
պա Փիլոմելի հետ եւս մծոնէաբուր անօրինելով՝ լեզուն  
կարեց, որպէս զի ոճիրը չկարենայ պատմել: Բայց ան  
զրով յայտնելով զայն իր թլոշը, և միարանելով զանի  
իր հետ՝ սպանեց իտիս որդին, և զայն իր հօր՝ Տե-  
րէոսի կերակուր տուաւ: Եւ ապա երը զլուին ալ մէջ  
տեղ բերաւ, Տերէոս կատած սուրը քաշած պահուն՝  
յոպոսի փօխուեցաւ, Փիլոմել՝ սոխակի, և Պրոգնէ՝  
ծիծառի, և իտիս՝ փասիանի:

## Ե0ԹՆԵՐՈՐԴ ՀՈՎԱՒԵՐԳՈՒԹԻՒՆ

### ՄԵԼԻՔԵՈՍ

Մելիքէոս հովիւր կը պատմէ: Թերսիսի և Կո-  
րիդոնի մրցումն իր եւ Դափնիի Սիրկայութեամը,  
եւ Կորիդոնի մրցանակն առնելը, Կորիդոն հոս  
Կուռմելիսս Գալլոսը կամ Ասիմիսս Պոլլիոնը կը  
Սիրկայացնէ, որոնք երկուքն ալ երեւելի քեր-  
թողներ էին. Թերսիսս ամոնց Բախամձորդ քեր-  
թողներէն ուրիշ մէկում Սիրկայացուցիչն է.  
Դափնի՝ իրենց բարեկամներէն մէկում, Մելի-  
քէոս՝ Պիրգիլիսս է, որ ամոնցմէ օգնութիւն կը  
խնդրէ իր արտերմ ու խաշիմքը վերստանալու  
համար. ամոնք զիմքը կ'ապահովին եւ իրենց  
դատաւոր կը կարգեն:

Մելիքէոս, Կորիդոն, Թերսիս

ՄԵԼԻՔԵՈՍ

Դափնի բազմեր էր դիպուածով խարշափուն  
Աղոցոյ մը տակ, և Կորիդոն ու Թերսիս  
Համախմբած էին հօտերն իրենց հոն.  
Թերսիս իր հօտն ու Կորիդոն իր այծերն.  
Ըստինքնին լի կաթով. Երկուքն ալ առոյգ

Ու ծաղկատի, Արկադացի<sup>1</sup> երկուքն ալ,  
Եւ զուգատիպ երգի մէջ՝ կազմ մրցանքի:  
Մինչ զիրգ մուրտերս պաշտպանելու հետ էի  
Ցուրտէն, նոխազզը՝ հեղինակը հօտիս  
Մողորեր էր. Եւ ի՞նչ տեսնեմ ես՝ Դափնին.  
Անի ալ զիս նշամարելով անդիէն՝  
« Մելիքէէ, շնու հոս եկուր, ըսաւ ինձ.  
Ապահով տեղ են քու այծերդ ու նոխազզ.  
Ու եթէ քիչ մ'առեն կրնաս մնալ անգործ՝  
Այս հովանույն տակ հանգչէ. հոս պիտի ան  
Արօտներէն ցուլերը ջուր խըմելու.

Հոս Մինկիոս<sup>2</sup> քնքուշ շամբով կը պսակէ  
Կանաչագեղ իր գետափունքն, ու կանին<sup>3</sup>  
Սուրբ կը հնչէ մեղուներու բզգիւնով »:

Ի՞նչ ընելու էի. հոս չէր Ակկիպպէ<sup>4</sup>  
Եւ ոչ Փիլիս, որ կաթէն նոր կորըւած  
Գառները տանը մէջ փակէր. բաց ասկէ  
Ունէին մէծ մրցանք Թիրուխու՝ Կորիգոն:  
Բայց ես գործերս անոնց խաղին զոհեցի:  
Անոնք երկուքն այսպէս սկըսան փոխիփոխ  
Մրցիլ տաղով. Պուսաներուն կամքն այն էր  
Որ փոխառփոխ նըւագէին. Կորիգոն  
ինք նախ կ'երգէր, Թերսիս երկրորդ կը կըցէր:

1. Արկադացի, կամ զի խոկապէս Արկադացի էին, և  
կամ հմուտ արկադացի երկերու,

2. Մինկիոս զիտ յամբընթաց, որ Բենակոս լճէն  
ելլելով կ'ոռոգէ Մանասուա և Պարզոս զետը կը թափի.

3. Լազնիները նուրբական էին Դինոսի, և կը համար  
րէին թէ անոնց մէջ կը բնակէին Յաւերժչարսները.

4. Մելիքէսոի աղախինները,

### ԿՈՐԻԳՈՆ

Ի՞մ Լիբեթրեան<sup>1</sup> սիրուն Հարսներ յաւերժիկ,  
Ներչնչեցէք ինձ կողքոսին<sup>2</sup> երգերուն  
Հանգոյն տաղեր, վասրն զի ան կը նուազէ  
Գրեթէ նըման Ապողոնի. կամ թէ դուք  
Անոր միայն կը նըպաստէք, մելանոյշ  
Աըրինզըս ես կը կախեմ սուրբ սոճիէն<sup>3</sup>:

### ԹԻՐՈՒԽՈ

Արկադացի հովիւներ, օ՛ն բաղեղով  
Պըսակեցէք զիս նորափիթիթ բանաստեղծս,  
Որ նախանձէն կողքոսի կոնը ճաթի.  
Կամ եթէ զիս գովել ստիպուի, նարգոսով<sup>4</sup>  
Պըսակեցէք ճակատս, որ իր չար լեզուն  
Զըլընասէ ինձ՝ ապագայ քերթողիս:

### ԿՈՐԻԳՈՆ

Միկոն մանուկը, Դելիա, կը ձօնէ  
Խոզանասուեւ կինձի մը քեզ այս կառափն  
Եւ եղջերուի մը ծեր եղջիւրն ոստախիտ.  
Եւ եթէ այս միշտ այսպէս ինձ յաջողի,

1. Լիբեթրիոն աղբիւր էր Մագնիսիոյ մէջ. հանգոսւան  
Քերթողներու. ուրիշներ Բիովափոյ մէջ կը զնեն զայն  
Նելիկոնի մօտ, օթեւան Յաւերժչարսներու և Պուսա-  
ներու,

2. Կողրոս բանասեղծ՝ ժամանակակից Վիրզիկոսի.  
3. Անձն նուրբուած էր Կիւրեէ զիցամօր՝ իր Ասիս  
սիրելին համար, որ սամի փոխուած էր:

4. Վայրէնի նարդոս յուսութներու և հմայեակնե-  
րու խափանէ կը համարուէք, զեղ ակնչարութեան,

Արձանանաս պիտի ողորկ մարմարով  
Սըրունքներուդ շուրջը կարմիր կապած մոյկ:

## Թիբոսի

Պրիապէ<sup>1</sup>, գուշ մը կաթ եւ այս աթերան  
Ամէն տարի կրնաս ինչ սպասել դռան.  
Կը բաւէ. խեղճ է պահպանած գու պարտէզդ:  
Եւ արդ ես քեզ կումէ արձան շինեցի  
Որչափ կրցայ. բեղմնաւորումը սակայն  
Եթէ լրացնէ հօտըս՝ ոսկի պիտի 'լլաս:

## ԿՈՐԻԴՈՆ

Դուն Գալատէ Ներեան<sup>2</sup>, Հիբլեան ծոթորէն  
Աւելի քաղցր ինձ, աւելի ձիւնափայլ  
Քան կարապներն ու գեղեցիկ աւելի  
Քան ըսպիտակ բաղեղն. հազի թէ ցուլերն  
Յազ կշտափինդ դէպ ամոռները դառնան,  
Թէ կորիգոնը կը սիրես դեռ՝ եկուր:

1. Որդի Աստղիկին եւ Դիմոնիսի, պահպանիչ պար-  
տէզներուն. ուսաբ պարտէզներու գոներուն առջեւ կը  
կափէին անոր անդին:

2. Կորիգոն գաղացանօք իր սիրուհին Գալատէա  
Ներեան կ'անուանէ. գաւոզի Ներեան Գալատէա Յա-  
ւերահարս էր, դուստր Ներեսի եւ Դորիսի, սիրելի  
Պուլիֆենմայ. Աս երը զիցացւ որ Գալատէա իրմէ ա-  
ւելի կը սիրէր սիրիլիացի հովիւը՝ Փաւոնի Ակիս որ-  
զին, սպաննեց զանի բարին զարներով. որուն վրայ  
զթալով Յաւերահարսը, փոխեց զանի Ետնայէն բդիսդ  
եւ Սիկիւեան ծով թափող զետին. Հիբլոս՝ ւես Սիկի-  
ւեյ, որ կը բերէր ծոթրին եւ մեզու.

## Թիբոսի

Ո՞հ, Գալատէ, ուր էր քեզի դառնագոյն  
Երեւայի քան թէ խոտերը Սարդոն<sup>1</sup>.  
Աւելի ցից քան թէ չիչխանն, եւ անարգ  
Քան գորտընբուրգն, եթէ այս օրը չէ ինձ  
Երկայնագոյն քան թէ տարին բովանդակ:  
Գացէք, զացէք տուն դուք ցուլեր կշտափինդ,  
Եթէ երբեք ունիք ամօթ՝ պատկառանք:

## ԿՈՐԻԴՈՆ

Լոռապլսակ դուք աղբիւրներ, եւ քունի  
Հրամիրող ՏԵՇտ խոտեր, եւ դուք թուփ՝ մացառ  
Որ կը ծածկէք զանոնք անօ'սըր շուքով,  
Հոտէս հեռու վանեցէք տապն արեւուն:  
Կիզիչ ամառն ահա կու գայ, աւասիկ  
Ժպտուն ուռին վըրայ պտուկները կ'ուուին:

## Թիբոսի

Հոս ակութ, հոս պարարտ մարիսեր, հոս կըրակ  
Կայ միշտ առատ, եւ գերանները սեւցած  
Ցարատեւակ ծուխէն. մինք հոս կը վախնանք  
Հիւսիսի սառ շունչէն այնքան՝ որքան գայլն  
Հոտէն, ահեղ զետերն իրենց ափերէն:

1. Սարդենիա բուռնող լոսի տեսակ մը, որ ուսող-  
ներուն չիզերը կը ձգտեցնէ եւ անոնց բռնազօս ժպիտ  
մը կու տայ, մաշացու թյոյն ունի, ասկէ է հեղնական  
բռնի ժպիտը սարդոնիական կոչելը

## ԿՈՐԻԴՈՒՆ

կան զիհիներ հոս, շազանակ քսմսափուշ,  
Ուամէն ծառի տակ ծեփ գետինը մրգով.  
Ունի ամէն ինչ արդ ժըպիտ. իսկ չքնաղ  
Ալեքսն եթէ հեռանար այս լեռներէն,  
Գետերն անգամ պիտի չորցած տեսնէիր:

## ԹԹՎԱՅԻՍ

Արտը կ'ալրի, կը մեռնի խոտը ծարաւ  
Խորշակահար. Բաքոսը մեր բլուրներուն  
Կը զըլանայ այգեստանին հովանի.  
Երբ մեր Փիլլիսն հասնի՝ ծառերն համօրէն  
Կանաչանան պիտի, եւ Զեւս պիտ' իջնէ  
Առատահոս՝ հաճոյալի անձրեւով:

## ԿՈՐԻԴՈՒՆ

Հերակլէսի՝ կաղամախին է հաճոյ,  
Դիոնիսի՝ այգին, չքնաղ Աստղիկին՝  
Մրտենին, սարդն՝ Ապողոնի. կը սիրէ  
Արքակաղնին Փիլլիս. ցորչափ սիրէ զայն  
Փիլլիս՝ ոչ մուլտը, ոչ Դափնին Փերոսի  
Երբէք պիտի արքակաղնին չըգըլեն:

## ԹԹՎԱՅԻՍ

Հացին չքնաղ անտառներուն մէջ, շոճին  
Պարտէզներու, գետերուն վրայ կաղամախ,  
Եւ բարձրաբերձ լեռներուն մէջ եղեւին.  
Բայց դուն, աղուոր Լիկիդա, ինձ եթէ սուէպ  
Այցե՞՝ քեզի հացին տեղի՝ պիտի տայ  
Անտառներուն, պարտէզներուն մէջ՝ շոճին:

## ՄԵԼԻՔՈՍ

Կը յիշեմ երգն անոնց. Թիրսիս պարտըւած  
Մրցեցաւ զուր. եւ անդստին այն օրէն  
Կորիդոնն է մեզ համար բուն Կորիդոն<sup>1</sup>:

1. Այսինքն Կորիդոն իրաւագչո արժանի է իր համ-  
բաւին:



## ԱՆԹԵՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

### ԴԵԼԱՏՈՒ

Այս հովուերգութիւնը երկու մաս ունի. առաջինին մէջ Դամոն պատաժին իբր տարփաւոր օրիորդ Նիսայի՝ կը բողոքէ Յէրա զէմ՝ իր Յախանձորդ Մովսոսը իրմէ Յախանձորելուն համար. իսկ երկրորդին մէջ Ալֆեսիրէ իբր զեղատու՝ իրմէ Ֆեռացած Դափնի պատաժին Կախարդութեամբ կը չանայ իրեմ զարձը թել.

Արդ Դամոնի ու Ալֆեսիրի մուսան մենք  
Պիտ' երգենք. զոյգ հովիներուս մրցումին  
Ուշադիր՝ ցուլը մոոցաւ խոտն արօտին,  
Լուսանն անոնց երգէն մընաց Կախարդուած,  
Գետերն յուզուած կասեցուցին ընթացքնին:  
Անոնց մուսան է որ երգենք պիտի մենք:  
Թէ պէտ գուն յաղթ Ժայռերն անցնիս Տիմաւի<sup>1</sup>,  
Թէ պէտ Լիւրիկ ծովուն ափերը քերես,  
Պիտի զայ այն օրն ուր ինծի տրուի թոյլ  
Որ տարփողեմ գործերըդ քու քաջարի.  
Պիտի տրուի<sup>2</sup> թոյլ՝ որ տաղերըդ՝ միակ

1. Կը խօսի առ Պուլիսն. Տիմաւոս զետ է Վենետոց  
գաւառին մէջ,

Արժանիները Սովոկլի կօշիկին<sup>1</sup>  
 Ծանօթացնեմ տանիմ բոլոր աշխարհի:  
 Քեզմով ըսկիգըն երգին՝ քեզմով եւ վախճանն.  
 Ընդունէ՛ երգս որ հրամանով ըսկըսայ.  
 Եւ թոյլատրէ՛ որ այս բաղեղը սողայ<sup>2</sup>  
 Ճակատիդ շուրջը սարդերուն մէջ յաղթող:  
 Հազիւ քաշուած էր երկնքէն զիշերին  
 Ըստուերը ցուրտ, ցողն երբ խոտին վրայ քնքուշ  
 Սիորժական է շատ հօտին, դամոն յեց  
 Զիթենիի մ'ողորի՝ այսպէս ըսկըսաւ:

## ԳԱՄԹՈՒ

Ո՞վ Արուեսեակ, ցաթէ, եւ բեր ինձ փութով  
 Կենդանաբար լոյսն օրուան՝ մինչ կը հեծեմ  
 Խաբուած դրժող սէրէն Նիսա լըծակցիս.  
 Եւ մահամերձ՝ (թէեւ օգուտ չլուսայ  
 Ռւնենալէս ինձ աստուածները վըկայ)  
 Վերջին ժամուս կ'ուղղեմ անոնց այս խօսքերն:  
 Հետո, իմ սըրինգ, Մենալի<sup>3</sup> երգն ըսկըսէ:

Մենալ ունի միշտ անտառներ ձայնաւոր  
 Եւ շոնիներ խօսուն, ան միշտ կը լըսէ  
 Հովիւներուն սէրն եւ Պանի՝ որ նախկին

1. Կ'ակնարկէ Պոլվոնի ողբերգութիւններուն, զոր  
 սովոկւեան կօշիկի արժանի կը զրէ. վառն զի Սովոկլէն  
 ինք տառչին թատրոններու մէջ կօշիկ զործածելու սո-  
 վորութիւնը մտցուց:

2. Այսինքն թո՞ղ ինձ քեզ պատկել քերթողական բա-  
 ղեղու, որ յաղթողական սարդենիով պատկուած եւ Զի  
 առաջ դաֆնին պատերազմողներուն պահուած էր, բայց  
 վերջը քերթողներուն ալ արուեցաւ:

3. Մենալ լեռ է Արկադիոյ մէջ, նուիրուած Պանի,  
 ուր հովիւները սովոր էին այսպիսի տաղեր երգել:

Չըհանգուրժեց որ եղէզներն անպէտ մնան:  
 Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:  
 Ամուսնացաւ Մովսոսի<sup>1</sup> հետը Նիսա.  
 Տարփաւորներ, կայ բան մ'որուն չըյուսանք.  
 Կորճերն<sup>2</sup> արդէն իսկ կը զուգուին ճակերուն,  
 Եւ գալ դարուն՝ պիտ' այծեամիներն երկնչու  
 Շուներուն հետ մէկ երթան ջուր խըմելու:  
 Նոր ջահ Կորէ, Մովսէ. քեզ հարս կը բերեն.  
 Փեսայ գու, օ՞ն ընկոյզ ցանէ, քեզ համար  
 Գիշերավարը կը թողու Ետա<sup>3</sup> լեռն:  
 Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:  
 Ո՞վ կին զուգուած արժանաւոր փեսայի,  
 Որովհետեւ կ'արհամարհես գուն ամէնքն  
 Եւ իմ սըրինգս ամելի է քեզի,  
 Որովհետեւ գուն իմ այծերըս կ'ատես  
 Եւ թաւարծի յօնքս ու մօրուքըս երկայն,  
 Գուն կը կարծես անշուշտ որ ոչ մէկ աստուած  
 Հոգ ու խինամ ունի մարդոց գործերուն.  
 Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:  
 Քեզ գետ մանկիկ մեր ցանկերուն մէջ տեսայ

1. Կորճ կենդանի եղջերուաբաղ, առիւծածեւ մարմնով,  
 Բեւաւոր և արծունովն, թշնամի և վասակար ձիկրու:

2. Սովոսս սսոխ Դամոնի, սրուն նշանուած էր Նիս-  
 աս, սրով Դամոն սրախակց կ'ըլլայ չեղուրէն իր ոսո-  
 խին և կը յորդորէ զի՞նքը ցանութեամբ հարսանիքին  
 արարողութիւններուն՝ զիշերին վրայ հասնելովը: Սովո-  
 րութիւն էր հինգ ջահերով հարսը վինային տունը տա-  
 նիւ, և ֆեռան ընկոյզ կը ցանէր հարսին ուտքերուն  
 առջև, անոր մանկութիւնը թողլուն իրը նշան:

3. Ետա բարձր լեռ թեսադիոյ մէջ, Աստիկէի և  
 Բիովսիոյ արեւածան կողմը, ուսկից սատղերը կարծես  
 Կ'ինային Ետայի ետեւը:

Որ մօրքդ հետ (ես էի ձեզ առաջնորդ)  
Կը քաղէիր գիրք ինծորներ՝ ցօղալից,  
Տասներկութին մէջ էի ես, եւ գետնէն  
Կը հասնէի արդէն նախկին ոստերուն:  
Հազիւ տեսայ քեզ գլխէօ խելքըս թըռաւ,  
Խոկոյն տիրեց վրբաս մոլուցք մը դժնէ:  
Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:

Հիմա գիտեմ թէ ինչ է Սէր. զայն խոմար  
Կամ Ռողոպէ<sup>1</sup>, կամ Գարամանառ հեռաբնակ  
Բերին զայն կարծըր ժայռերու վրայ աշխարհ,  
Մանուկ մ'որ չէ մեր զարմէն, մեր արիւնէն:  
Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:

Աէրն անգութ մօր<sup>2</sup> մը սորվեցուց շաղախել  
Իր ձեռուընկըն որդիներոն արիւնով.  
Դուն եւս անգութ, մայր. մայրն անգութ աւելի  
Թէ այն մանուկը ժանու. մանուկն այն ժանու,  
Եւ սակայն դուն ալ եղար մայր մ'անողորմ:  
Հետո, իմ սըրինգ Մենալի երգն ըսկըսէ:

Արդ թող փախչի գայլը գառան առջնէն,  
Կարծըր կաղնին ոսկի խնծոր թող բերէ,  
Նարգէս ծաղկի թող լաստինին, մոշենին  
Կեղեւներէն թող պարարտ սաթ քրտընի.

1. Տես Զ. Հովուերգութեան մէջ: — Գարամանառ  
խորին Լիրիոյ բնակիչներ, առանց օրէնքի, առանց օրինաւոր ամուսնութեան:

2. Մեղէս դուստր Այետաս արթային կողքիսացւոց,  
որ ցոյց տուաւ Արգոնաւորդաց առաջնորդ Յասոնի ոու  
կերեղմը յափշտակելու հնարքը, եւ անոր հետ չօրն  
արթոնիրէն փախաւ. բայց պատ մերժուելով անկէ՛ անոր  
Կորնթացւոց արթային դուստրը կրեւան սիրելուն հա-  
մար՝ դիւթական կրակով հայր ու զստիկ այրեց, եւ  
Յասոնէն ծնած իր որդիները՝ հօրը դիմաց փոլսաց:

Բուերը թող կարապներուն<sup>1</sup> մրցին հետ,  
Թող Որդիս ըլլայ Տիտիր, անոտանաց  
Մէջ Որդիս, գլփիններուն՝ Արիոն<sup>2</sup>:  
Հետո, իմ սըրինգ, Մենալի երգն ըսկըսէ:

Թող ամէն ինչ խոր ծով մ'ըլլայ: Անտառներ,

Մընաք բարով, բարձըր լերան մը ծայրէն

Պիտի նեռուիմ ալիքներուն մէջ. Նիսա

Թող մազկուիչի մ'յիտին ընծան ընդունի:

Ալ դադրեցուր Մենալի երգն, իմ սըրինգ:

Այսպէս Դամոն, դուք արդ ինձ, ով Պիերեանք,

Ընէք թէ ինչ պատասխանեց Ալփեսիր.

Քանզի ամէնքս ամէն բանի կարող չենք:

### ԱԼՓԵՍԻՐԷ

Զուր բեր ինձ, ով Ամարիլլեակ, եւ փափկիկ  
Ապարօշով այս բագինները պատէ,

Այրէ իւզոտ աղաւնիներ եւ ործ խունկ,

Որպէս զի ես նըւէրներով գիւթական

Փեսային ողջ միաքը շրջել ձեռնարկեմ,

Հոս կը պակսին միայն տաղեր մոզական:

Տաղ իմ, Դափինին քաղաքէն տուն բեր, տուն բեր:

Տաղերը նոյն իսկ լուսընկան կարող են

1. Գարմանալի է որ բերթողները երգիչ կը համա-  
րին կարապները որ ամենելին չեն երգեր ոչ ապրած  
առեննին եւ ոչ անուած:

2. Ալիսն Լենրացի՝ Լենրոս կղզոյն Մեթինա  
բաղաբէն բնարահար եւ անուանի տաղասաց, Իսա-  
լիացէն երը կորնթոս կը զառնար, բնչաբաց նա-  
ւազները զինքը ծով ձկնին. բայց զլփիններէն մին՝ որ  
անոր երգին բացըրութեամբը զմայլւած էր, առաւ տա-  
րաւ զանկան Լակոնիայ Տենիար աւանը. բանզի կ'առաս-  
պեն թէ զլփինները երածշառութիւն կը սիրեն:

Երկնքէն վար իջեցընել, տաղերով  
Փոխեց կիրկէ Ողիսեւոի ընկերներն.  
Տաղով մարգին մէջ կը պայթի օձը ցուրտ:  
Տաղ իմ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Երեք գոյնով երեք նարօտ կը պատեմ  
Քու չուրջըդ նախ, յետոյ պատկերու երեք հեղ  
կը տանիմ այս բազիններուն չորս բոլորն.  
Կոճար<sup>1</sup> թըւով կ'ուրախանայ աստուածն ինք.  
Իմ տաղ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Ամարիլլիս, հիւսէ երեք կապերով<sup>2</sup>  
Երեք գոյներ. հիւսէ փութով եւ ըսէ,  
Ամարիլլիս. «Կը հիւսեմ զօդն Աստղիկին»:  
Տաղ իմ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Այս կաւն ինչպէս կը կարծրանայ եւ մոմն այս  
կը հալի մի՛ եւ նոյն կրակին մէջ, Դափնին

1. Պիւթագորեանը թիւերու մէջ կը դնէին համազոյից  
Հաստատութիւնը, եւ ռամիկը թիւերան մէջ հօրազոյից  
կը համարէր կոտատ կամ անզոյ թիւերը. Ըստու եւ  
անդաններուն հատերը եւ բանակներուն գունդերը անզոյգ  
կ'ընէին, իսկ հոս անզոյց թիւ կ'իմացու երեքը, թիւերուն  
մէջ զերազոյնը, Վասն զի ըստ Արիստուէի եւ  
ըստ Պլուտարքոսի՝ կը բովանդակէ սկիզբը՝ մէջը եւ  
կասարածը, եւ զի զարձեալ ասով կը բացարուին  
երկնաւոր եւ սանդարամեական զից զօրութիւնները.  
որովհանեւ Աքամազի ձերին մէջ երեք շանթեր կը  
նկարուին, Պոսիդոնին՝ երեքարձէն զաւազան, Պոսու  
տոնի՝ եռազլիսի շուն, Պարկայը՝ երեք հն, Պորգոնա  
ները՝ ժանաք զմիսոց՝ երեք հն, Ըստ այս Արտեմիսն  
աւ ունէ եռադիմի պատկեր, եւ անունն էր երկրի  
մէջ Անահիտ կամ Աքամաֆա, երկնելին մէջ՝ Լուսին,  
Անդարամեատին մէջ՝ Եկատէ:

2. Ինը թել կը պատուիք ձիւսել, երեք սպիտակ,  
երեք կարմիր, երեք սև, եւ զանանի ի միասին երեք  
հանգոյով կապել եւ ըսել, կը հիւսեմ Աստղիկին զոյը,  
որ էր կախարդանըին ձեւը,

Մեր սիրով այսպէս կարծրանայ եւ հալի:  
Յանէ ալիւր եւ դիւրաբեկ այս սարդերն  
Այրէ կուպրով. Դափնին զրուժան կ'այրէ զիս,  
Երեն ի վրէծ՝ ես ալ կ'այրեմ այս սարդերն:  
Իմ տաղ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Այնպիսի սէր մը թող գափնին տոչորէ,  
Խնչպէս երինջը որ յոգնած փնտուելէն  
Մայրիններուն՝ անտառներուն մէջ խորունկ  
իր սիրած ցուլը՝ կը փոռուի ոգիսպառ  
Հասուն ջուրի մը քով կանանչ խոտին վրայ,  
Եւ չի յիշեր ուշ զիշերով իր ամոռն,  
Այդպիսի սէր մը թող վառէ զինք, եւ ես  
Պիտի չընեմ երբեք փոյթ զինք բըժըզկէլ:  
Իմ տաղ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Այն ուժապրուժն երբեմն յանձնեց ինձ զրաւ  
իր ցանկալի սիրոյն, զոր ես կ'աւանդեմ [ներ  
Անա քեզի, Երկիր, չեման տակ իմ տանս.  
Այն զըրաւները Դափնին ինձ կը պարտին:  
Իմ տաղ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:  
Մերիս ինքնին ինձի տըւաւ այս խոտերն  
Ու այս թոյնները զոր քաղեր է Պոնտոս.  
Պոնտոսի մէջ անոնք կ'ամին շայլօրէն:  
Այն խոտերով տեսայ Մերիսը յաճախ  
Գայլի փոխուած կը զօդէր խորն անտառին,  
Շիրիմներուն խորդէն յաճախ կը հանէր  
Գուրս հոգիններն, եւ կը փոխէր տեղէ տեղ  
Ցանուած հունձքերն: Իմ տաղեր, օ՞ն քաղաքէն  
Բերէք Դափնին, Դափնին բերէք դէպի ի տուն:  
Ամարիլլիս, այս մոլիխները գուրս տար,  
Եւ ետ զարձած՝ տոր առուակին յործանքին,  
Եւ ետեւ մի նայիր. Ես այս հնարքներով

Պիտ' յարձակիմ Դափնիին վրայ, բայց աւաղ, Այն փոյթ չ'ըներ ոչ աստուածներն, ոչ տաղերն: Ի՞մ տաղ, Դափնին քաղաքէն տուն բեր, տուն բեր:

Նայէ՛, մոխիրն ինքնին՝ մինչ ես կ'ուշանամ Զայն տանելու՝ վէտ վէտ բոցով կը պատէ Շուրջ բագիններն. իցիւ ըլլար բարենշան. Ըստուգիւ չ'եմ գիտեր թէ ինչ է. Հիւաքս Ահա շնման վրայ կը հաջէ. հաւատանք, Թէ տարփածուաց դարբնած ցնորսներ են ար-

[դեօք...]

Ի՞մ տաղ լըռէ՛, Դափնին կու զայ քաղաքէն:



## ԻՆՍԵՐՈՐԴ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

### ՄԵՐԻՍ

Իմչպէս ըսուեցաւ Առաջիմ հովուերգութեամ մէջ, Վիրգիլիոս բարեկամներու շնորհիւ կրցաւ ազատել իր յափշտակուած կալուածները ծնոքէն այն զիմուորիթ որութ իմկած էր վիժակով, բայց այդ զիմուորը կը ճալածէր զիթքը, եւ Վիրգիլ իր կեամքը փրկեց լողալով անցնելով Միթլիոս զետը, չոռմ երթալու ատեմը՝ որպէս զի ազատի այդ հարստանարութեմէթ չոկտափամոսի իշխանութեամբը, իր կալուածն յանձնեց Մերիս զաւապիտիմ, պատուիրելով իրեմ որ ըմծամերով ողորէ յափշտակէը, Մերիս ընծայ տամելու ատեմ կը համդիպի լիկիդաս բարեկամիմ, եւ ամոր հետ կը խօսի Մեմալկասի վրայ որ հոս՝ է իմք Վիրգիլ, եւ պէսպէս երգերով նամբութ ծամբութ կը մեղմեմ:

Լիկիդաս, Մերիս

### ԼԻԿԻԴԱՍ

Քայլերը քեզ ուր կը տանին, ով Մերիս. Քաղաք արդեօք, ուր կը դիմէ այդ ուղին: չովուակամիք

## ՄԵՐԻՍ

Ով Լիկիդաս, մեր ողջութեանը հասանք  
Անանկ օրուան մ', (եւ ով պիտի անցընէք  
Երբեք մոռէն), որ շորթելով մեր ածուն  
Օտար մ'ըսէք մեզի. « իմո է, գուրս ելէք  
Դուք հին տէրեր »: Այդ մինք նըկուն ու տըխուր,  
Վասըն զի բախտը կը շըջէ ամէն ինչ  
Այս ամիկներն ահա իրեն կը դրկենք,  
Ուր էր թէ մեր ընծան կոկորդը մընար:

## ԼԻԿԻԴԱՍ

Սոուգիւ լըսած էի թէ ճիշդ այն կէտէն  
Ուրկէ բլուրները կը սկըսին ծածկըսիլ  
Եւ դարեւանդը կը դիւրի մեզմ էջքով  
Մինչեւ ջուրերն եւ մինչեւ այն ծեր հացին  
Որուն կատարը խորտակուած է վաղուց՝  
Զեր Մենալկասն իր տաղերով կը պահէ:

## ՄԵՐԻՍ

Լըսած էիր, եւ այդպէս զրոյց ալ ելաւ,  
Բայց մեր տաղերն, ով Լիկիդաս, կը զօրեն  
Սըլսքներուն մէջ Արէսի այն չափով  
Որքան Քաւոն աղաւնիները կ'ըսեն  
Թէ կը զօրեն փրթի հասնի երբ արծիւն:  
Եթէ ձախող ազուան ինծի կանուխէն  
Չազգէր սնամէջ սըլոցին չունենալ  
Շորթողին հետ նոր վէճ, ոչ քու բարեկամ  
Մերիսըդ, ոչ Մենալկն ինքնին կ'ապրէր արդ:

## ԼԻԿԻԴԱՍ

Աւաղ, ոճիր մ'այդքան մեծ ինչպէս կրնայ  
Մըտաբերուիլ. եղուկ, ուրեմըն իրահւ  
Քեզի հետ մէկ կորսընցնէինք պիտի մենք  
Եւ քու սփոփանքդ. ով այն առեն պիտի երգէր  
Յաւերժնարուներն. ով ծաղկափթիթ խոռոշով  
Պինէր երկիրն, եւ աղքիւրները ծածկէր  
Սաղարթագեղ հովանիով. եւ կամ ով  
Պիտի նուազէր տաղերն որ ես քիչ առաջ  
Գողցայ քենէ լըսիկ մնջիկ՝ երբոր դուն  
Մեր անձկալի Ամարիլլին կ'երթայիր:  
« Տիտիր, մինչեւ որ գառնամ՝ կարճ է ուղին՝  
Արածէ իմ այծերս. ու երբ կշտանան  
Զրարբները տար. բայց, Տիտիրէ, երբ տանիս  
Ըզգոյշ եղիր, ըլլայ այծուն պատահիս,  
Որովհետեւ իր եղջիւրով կը խեթէկէ »:

## ՄԵՐԻՍ

Կամ մանաւանդ գեռ անկատար այս տաղերն  
Որ Վարոսի համար կ'երգէր Մենալկաս.  
« Վարէ, միայն թէ Մանտուան քու շընորհիւ  
Մեզ մընայ՝ հէք կրեմոնայի, ոհն, շատ մօտ  
Մանտուան, իրենց երգով պիտի կարապներն  
Անունըդ վեր՝ մինչեւ աստղերը տանին »:

## ԼԻԿԻԴԱՍ

Այսպէս իցիւ խուսափէին մեղուներդ  
Կորսիկայի գեղձերէն. այսպէս կովերդ  
Սինձ արածած՝ կաթն ըստինքնին ուռեցնէր:  
Ըսկըսէ, բան եթէ ունիս երգելու.



Զիս ալ ըրին Պիերեանները քերթող,  
Ե՛ս ալ ունիմ տաղեր. կ'ըսեն հովիւներն  
Որ պլւէտ եմ ես ալ, բայց չեմ հաւատար.  
Վասրն զի չի թըւիր ինծի՝ որ գեռեւս  
Արժանաւոր բան մը երգած ըլլամ ես  
Վարոսի կամ թէ կիննայի, այլ զերդ սագ  
Կը կըոկըռամ պորերու մէջ քաջաձայն:

## ՄԵՐԻՍ

Ես ալ մոքիս մէջ, Լիկիդաս, ատիկա  
Կը յիշելեմ լըոիկ մոշիկ, թէ կրնամ  
Ցիշել, եւ տաղն անգոսնելի բան մը չէ.  
« Հոս եկուր, ով Գալատէ, ի՞նչ ըզբօսանք  
Կայ ջուրերուն մէջ. հոս զարուն է գունեան.  
Երկիրը հոս գետերուն շուրջ ծաղիկներ  
Կը սփոք պէս պէս, հոս ճերմակ կաղամախ  
Կը սաւառնի քարայրին վրայ, կը ճիւսին  
Ճապուկ որթին ոււերն իրենց հովանին:  
Հոս եկուր, թող խօլ ալիքն ափը ծեծէ »:

## ԼԻԿԻԴԱԾ

Ի՞նչ էր այն Երգը զոր քենէ լըսեցի  
Զինջ զիշերով երը կ'երգէիր. կը յիշեմ  
Ես եղանակն՝ եթէ բառերը գիտնամ:

## ՄԵՐԻՍ

« Գաֆնի, ինչո՞ւ կը դիտես ելքն հինաւուրց  
Աստղերուն, աստղը Պիոնեան<sup>1</sup> կեսարու

1. Պիոնեան կը կոչէ Լիսարը, զի կ'ըսուի թէ Ենչա-  
սէ սերած ըլլայ. եւ զի Ենչասի մայրը Աստղեկն էր,  
զոր Դիոնէ յաւերժահարսը ծնաւ Պիոնէն.

Ահաւասիկ կը ծագէ. ասողը՝ որով  
Հասկերն իրենց պըտուղներով պիտ' հրձուին,  
Որով խաղողն արեգչեր մեր բլուրներուն  
Պիտի խայծի. Գաֆնի, տնկէ տանձիներ,  
Պիտի քաղեն անոնց պտուղները թռոներդ:

Հասակն ամէն ինչ կը տանի, նոյն իսկ միարն:  
Ես կը յիշեմ՝ երբ գեռ մանուկ՝ որ ըստէպ  
Երկայն օրեր կ'անցընէի երգելով.  
Բոլոր գիտած երգերս մուցած եմ այսօր.  
Մերիսի ձայնն անգամ իրմէ կը խուսէ.  
Գայլերն<sup>1</sup> եղան Մերիսը նախ տեսնողներն:  
Բայց Մենալկ քեզ ասոնք ըստէպ պիտ' ըսէ:

## ԼԻԿԻԴԱԾ

Պատշառանկներն որ կը բերես՝ կ'աճեցնեն  
Փափազս, եւ արդ նայէ գուն ինչպէս ալիքն  
Հայելացած քեզի համար կը լըոէ.  
Ինկան հովին բոլոր մոռնչները շըչող.  
Ահաւասիկ մենք ճիշդ ճամբուն կէսն հասած.  
Բիանորի<sup>2</sup> շիրիմն ահա կը սկըսի  
Երեւալ. հոս երգենք, Մերիս, երգենք հոս,  
Ուր կը քաղեն մշակները խիտ սաղարթներն.  
Հոս թող այժերդ եւ մենք քաղաք յառաջենք:  
Կամ եթէ դուն կը վախնաս մի՛ գուցէ ցայզն  
Անձրեւ ժողվէ մենք ըըհասած՝ երգելով

1. Կ'առասպեկեն որ գայլերը կը խռպոտեցնեն ձայնը  
անոնց զորս իրենց նախ կը տեսնեն, եւ կը խռպոտին՝  
եթէ իրենց նախ տեսնուին,

2. Բիանոր կամ Ոկնոս թագաւոր Ետրուրիոյ, որդի  
Տիբեր զետին եւ Մանտուա Յաւերժարսին, որմէ բա-  
զարը Մանտուա կոչուցաւ:

Երթանք, չըզգանք պիտի ճամբուն յոգնութիւնն.  
Եւ որպէս զի մենք երգերով յառաջենք,  
Այս բեն ահա կը վերցընեմ ես քենէ:

### ՄԵՐԻՍ

Ո՛ւ կը բաւէ պնդելը, ով պատանեակ,  
Ընենք մենք ինչ որ կարեւոր է հիմա:  
Պիտ' ըլլայ շատ յարմար երգել այն առեն  
Երբոր նոյն ինքըն Մինալկասը դառնայ:



### ՏԱՅՆԵՐՈՐԴ ՀՈՎԱԿԵԲԳՈՒԹԻՒՆ

#### ԳԱԼԼՈՍ

Գալլոս կը սիրէր լիլորիս օրիորդը. բայց մէ  
արհամարթեղով գալլոսը՝ ուրիշի մը հուեէմ գա-  
ցեր էր միմչեւ չոետիա, եւ խոալիոյ եւ գալղիոյ  
մեռաւոր գաւառները՝ չոեմոսի եւ Ալպեանց մօտ,  
չոս կը կեղծէ վերգիլ թէ գալլոս սրտիմ ցաւէմ  
գացեր. է իմքթակամ արսոր, Արկադիա, նոչա-  
կաւոր տեղ նովիւմերու եւ նովուերգակ քերթող-  
մերու, որոնց մէջ երեւելի էր գալլոս, Բարեկամ-  
մերն ու ամտառաբժակ զիք իը մօտ կ'երթան  
զիմքն սփոփելու,

Արեթուս<sup>1</sup>, ինձ այս վերջին տաղը չնորհէ.

Պիտ' յօրինեմ քիչ տողեր իմ Գալլոսիս,  
Բայց այնպիսի՞ որ կարդայ ինք Լիկորիս<sup>2</sup>.  
Գալլոսի ով պիտի զլանար երբեք տաղ.  
Այսպէս իցիւ երբոր սահիս դուն սիկոնւ  
Ալիքներուն տակէն՝ Պորիս<sup>3</sup> չըխառնէ՛ր

1. Արեթուսա, աղքեւը Արկելիոյ մէջ, ուր կ'ըսէն  
կու գայ կը իսանուու Պելոպոնէսի Ալիքոս զետք՝ անց-  
նելով ծովին, եւ առանց անոր ալիքներուն խանուելով

2. Ազատազիր Վոլուսիս ատենակալի, որ սիրուելով  
Գալլոսին՝ կարեւորութիւն չըր ի ասր իրեն:

3. Պորիս դուսար Ովկիանու եւ Տեթիսի:

Դասն իր կոհակը քաղցուենի ջուրերուդ։  
 Սկրօէ, երգենք Գալլոսի սէրը կրծող,  
 Մինչդեռ այծերը տափափիթ կ'արածին  
 Գողուրիկ ծիլերն. հոս խուլերուն չենք երգեր,  
 Մեզ անտառներն ամէն կու տան պատասխան։  
 Ո՞ր մայլիներն, ո՞ր անտառներն արդեօք ձեզ  
 կը բանէին գեռափլթիթ Նայալդներ,  
 Մինչ կը հիւծէր Գալլոս դժնէ տարփանքով։  
 Վասըն զի ոչ Պառնասոսի գագաթներն,  
 Ո՞չ Պինդոսի ըլքապեցին ձեր ոտուին  
 Եւ ոչ ինքնին Ազանիպէն Աւոնեան։  
 Լացին զանի սարդենիները, լացին  
 Թուփերն ինքնին, լացաւ Մենալ<sup>1</sup> նոճերեր.  
 Լացին ժայռերը Լիկիոյ՝ մենաւոր  
 Քարաժայոր մ'ոտքն երբ փոռուեր էր անի։  
 Անշարժ կեցած են ոչխարներն իր չորս զին։  
 Անոնք ըզմեզ չեն ատեր, դուն ալ սիրէ՛  
 Զաննք, քերթող գիւցասընունդ. գեղեցիկ  
 Ագոնիսն<sup>2</sup> ինքն ալ կ'արածէր ոչխարներ  
 Գետերուն ափն։ Հովիմ անոր վագեց քով,  
 Տըւարածներն եկան յուշիկ, Մենալկաս  
 Եկաւ տամուկ ձըմերային կաղինով։  
 Կը հարցընեն ամէնքն անոր. «Ուսկից է  
 Քու այս տարփանքդ»։ Եկաւ եւ ինքն Ապողոն։  
 «Գալլոս, ըստ, ինչո՞ւ համար կը ցնորիս։  
 Գնաց ուրիշի մը ետեւէն անձկալի  
 Քու Լիկորիսըդ ձիւներու վըրայէն

1. Մենալ՝ Լիկոն Լեռներ Արկադիոյ մէջ,
2. Աղոնիս՝ որդի կիներայ արբային կիպարացոց,

Եւ մէջերէն ճամբարներու սոսկումին»։  
 Եկաւ Աիլուան<sup>1</sup> գլուխը պըսակ մը զեղջուկ,  
 Եւ կը ճոճէր ծաղկափլթիթ նարգէսներ  
 Եւ շուշաններ երկայնածզօտ։ Եկաւ Պան՝  
 Արկադիոյ աստուածը, Պան՝ զոր տեսանք  
 Մինք իսկ կարմիր թանթրըւենւոյ հատերով  
 Բոսրաատիպ ներկուած. «Ի՞նչ վերջ պիտի՝ Ալայ.

Աէրն այդպիսի բաններու Երբ ըրաւ հոգ։  
 Ոչ անողորմ սէրն արցունքով, ոչ մարգերն  
 Առուակներով, ոչ մեղունները սինձով,  
 Եւ ոչ այծերը կը յագին տերեւով»։

Իսկ ան տրտում արխուր տըւաւ պատասխան։  
 «Արկադացիք, ասոնք երգէք պիտի դուք  
 Զեր լեռներուն. Արկադացիք՝ դուք միայն  
 Քաջահրմուտ նըւագելու արուեստին։  
 Ո՞չ այն ատեն ինչպէս թեթեւ պիտի հանգչին  
 Իմ ուկորներս, եթէ ձեր սրինգը երբեմն  
 Իմ տարփանքներս եղերերգէ։ Ո՞հ, ուր էր  
 Ես ձենէ մէկն ըլլայի, կամ պահապան  
 Հոտիդ, եւ կամ կըթող հասուն խաղողի։  
 Ստուգին եթէ մըխայի՛ ես Փիլիխօի՛  
 Համար եւ կամ Ամինտասի, (եւ ինչ փոյթ  
 Թէ Ամինտասը թուլի էր, սեւ են նոյն ինք  
 Մանիշակներն, եւ սեւ յակինթը նաեւ).  
 Հետո ուռենեաց միջեւ հանգչէր պիտի ան  
 Ճապուկ որթին ներքեւ. Փիլիխ ինձ համար  
 Պիտի քաղէր ծաղիկ, երգէր Ամինտաս։  
 «Հոս աղբիւրներ կան զովարար, գիրգ միրգեր,

1. Աիլուանոս կամ Շահարիկ շահապետ անտառներոււ,

Ով կիկորիս, կայ հոս անտառ. կեանքըս հոս  
չեւըդ պիտի անցընէի: Անըզզամ'  
Աւու սէր մը քեզ կը բռնէ խուժ Արէսի  
Զէնքերուն մէջ, սըլաքներու, թշնամի  
ձակատներու միջեւ. հեռու հայրէնի  
Երկրէդ (ուր էր կարենայի չճաւատալ),  
Ո՞հ, անողորմ, առանց ինծի մինաւոր  
Ալպեան ձիւները կը տեսնես, կը տեսնես  
Հըռենոսի սառոյցներն. ո՞հ, սառը թող  
Չըլքնասէ քեզ. ո՞հ սառոյցը ժըպիրն  
Չըկորէ քու գարշապարներըդ գոլդրիկ:

«Պիտի երթամ եւ գեղգեղեմ սիկուլեան  
Հովուին<sup>1</sup> սրինգին վըրայ տաղերը զոր ինձ  
Շնչեց Պրէտը<sup>2</sup> Քաղկիսեան: Կ'ընտրեմ ես  
Նախամեծար անտառներու մէջ տուայտիլ,  
Բայցոցներուն միջեւ վայրի գազանաց,  
Եւ տարփանքներըս քանդակել ծառերու  
Մատաղ բունին վըրայ. անոնք պիտ' աճին,  
Գուրք ալ պիտի աճիք, գուրք իմ տարփանքներս:  
Հարսներուն հետ յաւերժ պիտի Մընալն ես  
Հետազօտեմ, եւ որսամ կինճ ամենի.  
Ոչ մի սառոյց պիտի արգելք ըլլայ ինձ  
Բարակներով պատել Պարթեն<sup>3</sup> անտառներն:  
Ինձ կը թուի կտրել անցնիլ արդէն իսկ  
Բարաժայուերն եւ անտառները գոչող.

1. Այսինքն Թէոկրիտէս սիկելեացի քերթող:
2. Եւփորին, սիրելի Ասորոց Անտիոքոս արքային,  
եւ վերակացու անոր մատենաղարանին. բանաստեղծ  
անուանի, որուն մէկ բանի տաղերը Գալլոս լատիներէնի  
թարգմանեց:
3. Պարթենիոն՝ լեռ Արկադիոյ մէջ,

Պարթեւական լայնալիճով քաղցր է ինձ  
Ճայթել նետեր կիդոն. իբրև թէ ասոնք  
Մեր մոլուցքին ըլլային գեղ ու դարման, [ըլլալ  
կամ թէ աստուածն այն գիտնար հաշտ՝ քաղցր  
Տառապանքին հանդէպ մարդոց: Բայց ահա  
Դարձեալ հաճոյ չեն թըւիր ինձ Յաւերժներն,  
Եւ ոչ տաղերն, եւ ոչ իսկ գուրք՝ անտառներ,  
Տեղի տրէք դարձեալ. բոլոր մեր ճիգերն  
Անկարող են փոխել զայն. նոյն իսկ սաստիկ  
Ցուրտով Երրոսն<sup>1</sup> եթէ խմէինք, մտնէինք  
Զիւներուն մէջ Սիթոնի<sup>2</sup> գէջ ձըմեռով,  
Նոյն իսկ գառներն արածելու տանէինք  
Եթովպիտա, կեղեւն երբոր մահամերձ  
կը չորնայ բարձըր կնձնիին: կը յաղթէ  
Ամէն բանի Սէր. մենք եւս տեղի տանք Սիրոյ»:

Թող բաւ ըլլայ, դիցուհիներ Պիերեան,  
Զեր քերթողին երգել ասոնք, երք նստած  
Նուրը կընիւնով ան կը հիւսէ սակառներ.  
Թող այս տողերը մեծագին երեւան  
Գալլոսի ձեր շնորհիւ, որուն հանդէպ սէրս  
կը մեծնայ մէջըս ժամէ ժամ, կը մեծնայ  
ինչպէս թմբին կանաչակել՝ նոր գարնան:

Ելլենք, երգչին կը վընասէ հովանին,  
Գիհիին շուքը մանաւանդ. զըժպընի  
Եւ հունձքերուն՝ հովանին. տուն դարձէք արդ,  
Կշտապինդ իմ այծեր, իրկունը մօտ է:

1. Երրոս՝ մեծ գետ Թրակիոյ:
2. Սիթոնիա՝ մաս Թրակիոյ, շուքան եւ ձիւնապատ:

## ՑԱՆԿ

---

Առաջին Հովուերգութիւն. — Տիտիւն.	5
Երկրորդ Հովուերգութիւն. — Աւելքսիս.	11
Երրորդ Հովուերգութիւն. — Պալեմոն.	17
Չորրորդ Հովուերգութիւն. — Պոլիխոն.	27
Հինգերորդ Հովուերգութիւն. — Դափնի.	33
Վեցերորդ Հովուերգութիւն. — Սիլենոս.	41
Եղբայրորդ Հովուերգութիւն. — Մելիքս.	49
Ութերորդ Հովուերգութիւն. — Գեղատու.	57
Իններորդ Հովուերգութիւն. — Մերիս.	65
Տասներորդ Հովուերգութիւն. — Գալլոս.	71

---

Կ Ա. Բ Ե Լ Ո Ր

իշտ 25, առդ 13  
սպատիաստ արօնմերուց ուղղէ՛ սպարայտ արօնմերուց

իշտ 37, գերեն 15 առդ  
գրգլուց ուղղէ՛ գըլգըլուց

---

ֆր.

- Ա. ճաշակ Գաղղիական արգի բանաստեղ-  
ծութիւն (չսկումը և Դարրիմերու գոր-  
ծադուլը) Ֆրամսուա Գորէի, Տպ. 1899. 1 50
- Բ. ճաշակ Գաղղիական արգի բանաստեղ-  
ծութիւն, (Ծաղկարազ այլ և այլ նե-  
ղինակներէ), Տպ. 1899. 2 —
- Գ. Միլթար. — չ. Ա. Ղազիկիան, Տպ. 1901. 1 —
- Դ. Ներոն. (Ողբերգութիւն նիմեց արար-  
ուածով), — Ա. Պոլթոյի, Տպ. 1902. 2 —
- Ե. Գժոխ (Աստուածային կատակերգու-  
թիւն). — Տանդէի, Տպ. 1910. 7 —
- Զ. Օսիան Ա. (Քերթուածներ), Տպ. 1902. 8 —
- Է. Օսիան Բ. (Քերթուածներ) . . . . . — —
- Ը. Ճիռզոնտա (Մելոտրամ), Տպ. 1903. 2 —
- Թ. Քաւարան (Աստուածային կատակեր-  
գութիւն). — Տանդէի, Տպ. 1905. 6 —
- Ժ. Յափիտենական Զրոյց (Ոտանաւորներ).  
— Վիկտորիա Աղամուրի, Տպ. 1905. 5 —
- Ժ. Եթէական. — Վիրզիլիսսի, Տպ. 1910. 8 —
- Ժ. Երգեր. — Ակորարահ, Տպ. 1910. 5 —
- Ժ. Երգեր. — Վիկտորիա Աղամուրի,  
Տպ. 1910. 4 —
- Ժ. Խիմական. — Հոմերի, Տպ. 1911. 10 —
- Ժ. Երուսաղէմ Ազատեալ. — Դասոյի,  
Տպ. 1911. 8 —
- Ժ. Երուսաղէմ Ազատեալ. — Միլտոնի,  
Տպ. 1913. 8 —
- Ժ. Արուեստ Քերթողական. Կուիմտոսի  
Որատիսով Փլակոնի, Տպ. 1923. 2 50
- Ժ. Տաղ Գերեզմանաց. — Ուկոյ Ֆուկո-  
լոյի, (բազգրով) Տպ. 1923.



NL0374750

	Ք
ԺԹ. Մշտկականք. — Վիրզիլիոսի. Տպ.	5
1923 . . . . .	5
Ի. Զարլգ Գամմելլ. — Երգիծաբանութիւն ներ և ուրիշ քերթուածներ. Տպ. 1924.	5
ԻԱ. Ողիսական. — Հոմերի. Տպ. 1924 . . .	10
ԻԲ. Արքայութիւն (Աստուածային կատա- կերգութիւն) Տանդէի. Տպ. 1924 . . . . .	7
ԻԳ. Հովուականք. — Վիրզիլիոսի. Տպ.	5
1925 . . . . .	5
ԻԴ. Ճակատագիր. — Ատա Նեկրիի . . . .	5
ԻԵ. Մըրիկներ. — Ատա Նեկրիի . . . .	—
ԻԶ. Ռուանի երգը. Տպ. 1925 . . . . .	7

Քիչ օրէն

ԻԵ. ԻՄ Սիտի երգը.

Գիմել

IMPRIMERIE ARMÉNIENNE

St. Lazare

VENISE (Itali)